



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material


08 OCT 2010

ՅԱ ՀԵՐԱԲՐՈՒՅԻՐԻ  
ԴԱԿԱԲԱՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԿԱՎՈՒԹԵԱՆ

# ՆՈՐ ՓՈՒՆՉ ՀԱԿԱՔԱԾՈՅ ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԵ

ԱՎՋԱԿ ԵՎ ՊՏԵՎԱԿԱՑՈՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴՐՁԵՐՈՒ ՀԱՅՈՒԹ



Ա. ԳՈՒՐՅՈՒ  
1908

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍՊԱԳՆԵԱ  
Կողարք, Դուռընելու խան, բիւ 7

491.99-8

Դ - 23

مغارف نظارت جليله سنك و مطبوعات داخلية  
تومرولى وفى ٩ كانون ثانى ٢١٨ تاریخلو ورخ

8219

491.99-8

2-23

4-1

08 OCT 2010

ԴԱԿԹԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տարբան 8

20 06 / 09

# ՀԱԿԱՎԱԾՈՅՑ

## ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻՔ

ԱՐՁԱԿ ԵԲ ՊԵՍՆԱԿԱՋ

ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՄԱՐ



ՏՊԱԳ-ՐՈՒԹ-ԻՒՆ ՍԱԳ-Ա-ԵԱՀ

Կալարա, Գուրշեմբը խան, թիւ 7

1903

29 MAR 2013

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Նոր ծրագիրով ու նիւթերով հաւաքածու հրատարակելու պէտք ժամանակին հետ զգալի կ'ըլլայ. առող մէջ է արդէն, առաջիմութեան նօանք: Գաստիարակութեան, ուսուցման դրույթինեներ՝ էապէս անփոփոխ նպատակի մը ձգտելով հանդերձ՝ ենթակայ են յաւետ բարեփոխումի եւ յեղաւշումի, եւ՝ թէալէս ամէն նոր բան անհամեւսաբար նաև օգտակար է չի կրնար բուլի, բայց ուժիմ դաստիարակ մը զիտէ նպաս մը հաղել ամէն ձեռնարկէ որ ժամանակին պահանջումներուն յարևա ձեռով մը երեւան կը բերուի:

Այս հանգամանեավ օճուած կը կարծենք նաև ներկայ Հաւաքածուն, որ տեսակ տեսակ առաւելաբինեներ կ'ընծայէ.

1.—Մանկական մատադ միտերու յարմար նիւթեր կը պարունակէ, իմաստով շատ պարզ եւ դիւրնետէ: Գաստուն, սակայն, պէտք չէ զանց ընէ բացատրուած ընթեցումի դրույթին, երէ կ'ուզէ արդիւնաւորել իր խնամքն ու Տղոց շաները:

Ուսման բանադին ընթեցումն է բուռած է: Ես պիտի աւելցնէի նաև՝ բացատրուած ընթեցումը որուն նպատակն է Տղուն սիրելի եւ ախործելի բնել կարգացածք. եւ յայտնի է թէ ախործելի ընթեցումն է որ օգտակար ու սպասուիչ կ'ըլլայ: Այն բացատրույթիները զորոնք դաստոն կու այս ընթեցանութեան ատեն, այն հարցափորձերը, հրահանգները, լեզուի՝ բառի՝ ոնի՝ իմաստի եւ այլ վարժութիւնները, ուրուցմով համեմել կը պարփ ան իր աւանդած դասը, զուարենալի զբաղումի մը եւ տեսակ մը վայելի պէս Տղուն կը հրապուրեն, անոր միտք կը յանձնաւ դէպի ընթեցախրութիւն, որ իրեն համար զարգացման գորեն ազդակ մը պիտի ըլլայ նախ, եւ ապա, հասուն տարիին մէջ ալ, կեանի թէ՝ ուրախութեան եւ թէ՛ տրամուրեան վայրկեաններուն, օգտակար ժամանց ու սփոփանի միանգամայն:

Ուրեմն, ուսուցի՛ բարեկատնեա, հոգ տարէ ընթեցումը սիրելի եւ հանելի բնել ձեր սոնիկներուն. առող իրենց ընծայելք զարգացման բանակին, որ ապագային, իրենց համար օրինութեան եւ մխիրաւութեան միջոց մը պիտի ըլլայ:

2.—Գալով լեզուին, անոնք որ կը նետելին մեր լեզուական ուղ-



4497 - 2010

դուրեան եւ մեր դասագիրեանուն, պիտի հասկնան անօւուց թէ այս զիբն ալ մեր միւս հրաւակութիւններուն յատուկ եղող լեզուական դրումը կը կրէ. պարզ՝ նոյն խոկ մանկական ոն մը, դիւրանասկնապի բառեր ու ձեւեր, որոնք բնագիրը շուտ իւրացնելու պիտի նախատեն: Եւ արդեն՝ արտասանութեան՝ (հատուած մը զոց սորվիլ եւ ապա բերանացի գրոցելուն) նախակն է բնագրին զեղեցիկ գաղափարները ներշնչել ըլուն եւ զայն մասն ոնի ու լեզուի ընտելացնել (\*):

Ժամանակին նետ առաջ երբալ՝ նաև ուսուցման եղանակներու համար, միւս հետաքրքր միտքով մը քափանցել այն դիւրուսոյց, հանելի ու շինհ ոգիմն, զր կը ջանանք մեր դասագրետէն անպակաս ընել վերշապէս՝ մանկավայրական հնարքներէ օգտուիլ զիտնալ՝ հետեւելով մեր դասընթացներուն, կը հաւատանք թէ ասոնք միշոցներ են որոնցով կրնան արդինաւոր ըլլալ մեր ուսուցիչ բարեկամները՝ թէ՝ իւենց անձին համար եւ թէ իւենց խնամքին ենթարկուած մատաղ մանկութեան համար:

2 Ապրիլ 1903

ՍՄԻԱՏ ԴԱԿԹԵԱՆ

## ՀԱԻԱՔԱԾՈՅՑ

## ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԻ

### 1. Ո՞Վ Է ԱՍՈՒԱԾ

ԵՐԿԻՐՆ ԻՆԾԻ ՀԱՐԳՈՎԵց՝  
“Ո՞Վ Է՝ ո՞Վ Աստուած,

— Ո՞Ն ՈՐՈ՛Ն ԲԱՐԵՔՈՎ  
Աշխարհ է լեցուած.

Ո՞Ն ՈՐ ՃԻՎԼ ՔԱՅԼՈՎ  
Կը չափէ անհունն,

Եւ որմէ Արեւն ալ  
Կ'առնէ իր շողիւն:

\* \* \*

Ո՞Ն Է ՈՐ ԸՍՏԵՂԾԵց  
ԵՐԿԻՐՆ ու ԵՐԿԻՆՔ.  
Ո՞Ն Է ՈՐՈ՛Ն մենք միշտ  
ՓԱռք տալ կը պարտինք.

Ո՞Ն՝ որ չունի բընաւ  
Ո՛չ ծիր, ո՛չ սահման,  
Որ տիեզերքին մէջ  
Կարգեց ամէն բան:

(\*) Բերանացի ուսուցման վրայ «Թևադրութիւն»ներ դրած ենի ծԱղկաբԱղ, հաւատածուին սկիզբը՝ ԴԱՍԱՑՈՒՆԵՐՈՒԻՆ ուղղուած բաժինին մէջ:

Մէ՛կ ակնարկովս անի  
Յոլացուց լոյսը ,  
Մարդ էակին չնորհեց  
Ըսփոփող Յոյսը :  
Ու Սէրն ալ հաստատեց  
Մարդուս սըրտին մէջ  
Ինք որ անհուն սիրոյ  
Հընոցն է անշէջ :

\* \* \*

Ինք՝ ազբիւր բարութեան ,  
Արեգակն արդար՝  
Օրհնե՞նք իր սուրբ անունն  
Գովի՞նք անդադար :

## ԶԱՏԿԻ ՏՕՆԸ

Զատկլը Քրիստոսի Յարութեան տօնն է եւ  
ուրախութեան օր մը՝ բոլոր Քրիստոնեաներուն  
համար: Առառուն կանուխ եկեղեցին զանդակները  
կը հնչեն: Ամէն մարդ իր ամէնէն գեղեցիկ ար-  
գուզարդովը հագուած շքուած՝ աղօթելու կ'եր-  
թայ Աստուծոյ: Եկեղեցին խորանն ալ իր ամէնէն  
շքեղ զարդարանեքովը կը փայլի: Ճրագներ, շղարշ-  
ներ, ծաղիկներ լեցուն են տաճարին մէջ: Քրիս-  
տոնեաներուն սեղանը կը զարդարուի կարմիր հաւ-  
կիթով և ուրիշ ուտելիքներով զըրոնք կը ճաշակեն  
քառսունըութ օր պահեցողութենէ ետք :

## ՅԱՐՈՒԻՆ

Կարօտ ենք տեսքիդ, աննըմա՞ն գարուն ,  
Շո՛ւտ եկուր, մեզի բե՛ր ծաղիկ սիրուն .  
Բե՛ր պայծառ արեւ, բե՛ր տաքուկ օրեր,  
Ճըլուըլող թռչուն, բե՛ր կանաչ գաշտեր :

Բա՛ց մեր դռները, բա՛ց մեր պատուհան ,  
Թող բայցուին՝ ծաղիկն վարդ, մեխակ, շուշան:  
Փակուած սենեակին ելլե՞նք, աղատի՞նք ,  
Կանաչ գաշտ երթանք, խաղա՞նք, գըլորուի՞նք :

Կեանիի զարունն է մասկուրիւնք . զիսցի՛ր  
վայելել անոր անմեղ հանոյիներ:

## ԶՈՒՐ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Զուրը շատ օգտակար հեղուկ է , ծարաւնիս  
կ'անցընէ , կը մաքրէ , երկիրը կ'ոռոգէ և կ'ար-  
գասաւորէ , կրակը կը մարէ , աղօրիք կը գարճընէ :

Զուրը կը սառի և կ'ըլլայ պինդ մարմին, կամ  
տաքութեամբ շոգի կ'ըլլայ :

Ամպը , գոլորշին , մառախուզը , անձրեւը ,  
ձիւնք , կարկուտը , սառոյցը , շոգին եւ ցողը  
ջուր են :

Զուրերը հաւաքուելով կը կազմեն աղբիւր ,  
առու , վտակ , գետ , լիճ , ծով , ովկիանոս :

Եթէ ջուր չկենայ , մարդիկ ու բոյսեր չեն  
ապրիր . իսկ երբ շատ ըլլայ , գետերը յորդելով  
կողողեն դաշտերն ու կը փճայնեն հունձքերը :

---

Զուրը զայ ջաղացին աղայ .  
Խենթն ուժէ եղէ խաղայ :

---

## Ը. ՏՂԱՆ ԵՒ ԸՆՁՈՒՂՏ

(Ա. Ռ. Ա. Կ.)

Տղային մէկը  
իր կեանքին մէջը  
ընձուղտ ըսածըդ չէր տեսած ,  
Օր մը դիմացն ելաւ յանկարծ .  
Խեղճին վախէն լեզին փրթաւ :  
Յետոյ նորէն երբոր տեսաւ ,  
Սիրոն այնքան չդողաց :  
Երբորդ անգամ երբ դէմն ելաւ ,  
ընձուղտին հետ երկայն խաղի ալ մնաց :

---

## Շ. ՔՈԼՈՄՊՈՍ ՈՒ ՀԱԻԿԻԹԸ

Քոլոմպոս օր մը կը ճաշէր քանի մը Սպա-  
նիացիներու հետ Ասոնք նախանձելով անոր փառ-  
քին վրայ , կը ջանային անոր արժանիքը պակս-  
ցընել : „Ամերիկան գտնելը , կըսէին դժուար բան  
մը չէր , կը բաւէր անոր վրայ խուհիլ :“

Քոլոմպոս առանց պատասխան տալու , հաւ-  
կիթ մ'առաւ եւ կոչնականներուն դառնալով՝ ը-  
ստ անոնց ։ „Զենէ ո՞վ կրնայ այս հաւկիթն իր մէկ  
ծայրին վրայ կեցընել :“

Ամէն մարդ կը փորձէ , բայց ո՛չ մէկը կը յա-  
ջողին լին առեն Քոլոմպոս հաւկիթը կ'առնէ , թե-  
թեւապէս կը զարնէ զայն իր պնակին , և հաւկի-  
թը հաւասարակշութեան մէջ կը մնայ : Խոկոյն  
ամէնքն ալ կը սկսին պոռաւ . „Դժուար բան մը  
չէ՞ր ատ“ :

— Ճշմարիտ է , կը պատասխանէ Քոլոմպոս ,  
բայց պէտք է առաջուց խորհէիք :“

---

Գործ մը թերեւօրէն դատելու յէ :

---

Դ. ԵՐԳ ԳԱՐՆԱՆ

Գարունն եկաւ զըւարիթ դէմքով,  
Լեցուց դաշտերն հազար բերքով.  
Գարի. վարսակի ցորեն ունինք՝  
Ալ ի՞նչ կ'ուղենք, պէտք է հրճուինք:

Ոյծ ու ոչխար, հաւ, սադ ու բադ,  
Դիրուկ կովեր որ տան մեզ կաթ  
Մեր տարեկան պարէնն ունինք՝  
Ալ ի՞նչ կ'ուղենք, պէտք է հրճուինք:

Զմրան համար տաք հանդերձանք,  
Կ'ըլլան մեզի բուրդն ու բամբակ.  
Շերամ, մետաքս, զարդեր ունինք՝  
Ալ ի՞նչ կ'ուղենք, պէտք է հրճուինք:

Ոհա պատրաստ ճաշ գեղջկական,  
Ուտենք համով մեր հայն ու թան.  
Կարագ, մածուն, հաւկիթ ունինք՝  
Ալ ի՞նչ կ'ուղենք, պէտք է հրճուինք:

---

Ասուած ամէն բան ստեղծած է մարդուս  
օգսին համար :

---

Թ. ՀԱՅ ԳԻՐԵՐԸ

Հայ եկեղեցին տարին անդամ մը կը տօնէ  
Սահակի և Մեսրոպի տօնը : Այդ Սուրբ Հայրա-  
պետները գտած են մեր լեզուին գիրերը : Լեզուի  
մը զարդացման ամէնէն մեծ միջոցը գիրն է :  
Եթէ գիր չունենայինք, դրականութիւն ալ չպիտի  
ունենայինք, շպիտի կրնոյինք իրարու հետ հա-  
զորդակցիլ հեռուէն: Ուստի երբ աղայ մը կարդալ  
ու գրել սորվի, պէտք է ճանշնայ մեր գիրերուն  
հեղինակները ամէնէն տռաջ, և երախտագիտու-  
թեամբ յիշէ անոնց անունը:

Ս. Սահակ և Ս. Մեսրոպ ապրած են Քրիս-  
տոսի հինգերորդ դարուն, որ կը կոչուի Ոսկեդար,  
ինչու որ նոյն դարուն մէջ ծաղկեցաւ հայ լե-  
զուն ու դպրութիւնը, Աստուածաշունչը և ուրիշ  
գիրքեր թարգմանուեցան և դպրոյներ բացուե-  
ցան :

---

Թ. ԾԻԾԵՌՆԱԿ

Մարտն անցաւ, եկաւ ապրիլ գեղեցիկ,  
Հեռու տեղերէ գարձաւ ծիծեռնիկ,  
— 0՝, բարի եկար, գարնա՞ն կարապետ,  
Բոյն շինողներուն ամէնէն վարպետ:

Փախաւ կըուռնկը, թըռաւ վերերէն,  
Սոխակն հեռացաւ մեր պարտէղներէն.

Միայն դուն մեացիր, ճնճղուկներուն հետ,  
Սիրուն ծիծեռնակ, զարնան կարապետ:

Պատուհանիս մէջ շինէ՛ քու բոյնը,  
Անուշ ձայնովը երգէ՛ գարունը,  
Զու ածէ, հանէ՛ գեղեցիկ ձագեր,  
Մեր քովը կեցիր մինչեւ Սեպտեմբեր:

Թոջութերը մեր պարեցներուն երաժիշտներն  
են: Անոնք օգսակար են նաև հումաներուն հա-  
մար, վասն զի կը փացնեն վնասակար ճահ-  
ներն ու որդերը:

### 10. ԵՐԿԻՐ.—ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

(Գ Ի Տ Ո Ւ Թ Ե Ա Ն Յ Տ Ա Ր Ե Ր)

Գիտէ՞ք, ի՞նչ ձեւ ունի աշխարհս ուր մենք  
կը բնակինք:

Աշխարհս կոր՝ գունափ պէս է:

Աշխարհս շատ մեծ է, տասն հազար մղոն  
շրջապատ ունի:

Եթէ կարենաք, փոքրիկ տղաքս, առանց  
կանք առնելու, ուղղակի քարելով երթալ՝ ասաը  
տարուան մէջ հաղիւ աշխարհիս շրջանը կընաք ը-  
նել:

Աշխարհս հինգ մասի կը բաժնուի. — Ասիա,  
Եւրոպա, Աֆրիկէ, Ամերիկա եւ Ավկանիա:

Ճատ օգտակար ու գեղեցիկ է այն գիտու-  
թիւնը որ աշխարհս կը ճանչցընէ մեզի, այսինքն  
Աշխարհագրութիւնը:

Գիտութիւնով զարդարէ՛ միսիդ. ա՛ն պիսի Տայ  
թեզի՝ բանականութեան լոյս:

### 11. Հ Ր Ա Ւ Է Ր

Թռչունը երգեց, օդը բացուեցաւ,  
Արեւն ալ վաղո՞ւց ելաւ, բարձրացաւ.  
Խելօ՞ք մանսուկներ, շուտ մը հագուեցէ՛ք  
Շուտով դասարան դուք հաւաքուեցէ՞ք:

Մարդ եւ անասուն, գաղան եւ թռչուն,  
Ամէնքն ալ կ'երթան իրենց գործերուն,  
Բերնովս ուտելիք կը բերէ մրջիւն,  
Ծաղիկներէն հիւթ կը ծծէ մեղուն:

Դաշտը գոյնզգոյն ծաղկով զարդարուած,  
Մարդագետինը կանաչ է հագած,  
Զմեռուան քունէն անտառն արթնցած,  
Իր տերեւները կը շարժէ կամաց:

Զինորաներն ուռկանն ահա կը քաշեն՝  
Հնձողներ իրենց մանգաղը շարժեն . . .:  
Դուք ալ մանուկներ, ձեր գիրքերն առեք.  
Աստուած ծովութիւն չի սիրեր երբեք:

Ծոյլը մուրացկանին եղբայրն է:

Աշխատութիւնը մեր կեանին բաղրութիւն եւ  
երջանկութիւն կու սայ:

## 12. ԿԱՂՆԻՆ ՈՒ ԵՂԷԳԸ

Օր մը կազնին եղէգին ըստ, „Շա՞տ դժբաղդ  
ես՝ այդպէս տկար ըլլալուղ համար, և ես շատ կը  
մեղքընամքեղ թեթեւ հով մը փչելուն պէս՝  
դլուխտ կը խոնարհեցնեո, և մէջքդ մինչեւ դետին  
կը ծռեա. Մինչդեռ ես՝ ճակատս հովերուն դէմ  
բարձր կը բռնեմ; և փոխորիկն անդամ չի կրնար  
զիս ձգել”:

Եղէգը պատասխանեց. „Ես քեզմէ աւելի բա-  
րեբախտ եմ, որովհետեւ կը ծռիմ բայց չեմ կատրիր”:

Ան միջոցին ուժգին հով մը ելաւ: Եղէգը  
ծռեցաւ, եւ անվնաս ազատեցաւ հովին հար-  
ուածներէն: Կազնին հաստատ կեցաւ, բայց կէս  
մէջքէն կոտրեցաւ:

## 13. ՊԱՐՏՔ

Երեք մանուկներ ուրախ ու ղըւարիթ  
կ'երիթային դպրոյ խօսելով հանդարտ:

Մին կըսէր. «Եթէ աղէկ աշխատիմ,  
Աղու որ պարզեւ մը հօրմէս կ'ընդունիմ»:

Երկրորդը. «Լա՛ կ'աշխատիմ ես,  
Որ համբոյր մ'առնեմ սիրելի մօրմէու»:

— «Իսկ ե՞ս ինչ ընեմ հառաչեց վերջինն,  
Հայր ու մայր չունիմ: ո՞վ նայի որբին:

Բայց սիրով ես միշտ կատարեմ պարտքը.  
Պարտք կատարելով ես կ'առնեմ վարձքը»:

Երբ մարդ իր պարտը կատարէ, անոր իսկոնք  
հանդարտ եւ հոգին խաղաղ կ'ըլլայ:

Երանութիւնը պարտաճանաշութեան մէջ է:

Մեղին՝ լարով, պարտը՝ տարով:

Դիցող զիցող ի՞նչ որ ըսէ,  
Դուն քո պարտըդ լաւ կատարէ,  
Թող պատահի ի՞նչ որ կ'ուզէ,  
Աստուած բարին բո՞ն կատարէ:



14. ԾՈՎ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Այսարհիս երեք չորրորդ մասը կը պատէ աղի  
ջուր, որ կը կոչուի ծով կամ ովկիանոս:

Ուրեմն ի՞նչպէս ընելու է այսարհի մէկ մա-  
սէն մրւոն անցնելու համար, քանի որ առող մէջ  
տեղը ջուր կայ:

Երվէն անցնելու հոմար մարդիկ նաւ ու շո-  
գենաւ շինած են, Շոգենաւները փայտէ եւ եր-  
կաթէ կ'ըլլան, անսնյ կայմերը շատ բարձր են:

Կայմերուն կապուած են առագաստներ որոնք  
թռչուններու թեւին կը նմանին:

Հովը առագաստին մէջ կը մանէ, կ'ուռեցնէ,  
կը մէկ եւ նաւը կը քալեցնէ:

Շոգենաւներն ալ շոգիի ուժով կը քալեն և  
շատ մեքենաներ կը դառնան անոնց մէջ՝ կրակին  
ու շոգիին զօրութեամբ:

---

Մարդս՝ զիտութեան շնորհիւ՝ կ'իշխէ ծովուն  
եւ ցամացին:

---

Դուն թէ զիտէն հազար բան,  
Մէկ զիցողին բան հարցուր,  
Գուցէ առնես պատասխան  
Քու հազարեղ նոր ու սուր:

---

15. ԻՄ ՊԱՀԱՐԱՆ ՀՐԵՇՏԱԿՈ

Մայրիկս լուաւ թէ ինձ նըման  
Տըղոց համար՝ բարին Աստուած  
Բարութիւնովն իր անսահման  
Մէմէկ հրեշտակ է սահմանած:

Իմ պահապանս աղնիւ հրեշտակ  
Մօտէս բընաւ չերթար հեռուն,  
կը տանի զիս ճամբէն շիտակ,  
Միշտ հըսկելով իմ քայլերուն:

Երբ գիշերը քընանամ ես,  
Ո՞ն կեցած է մօտըս արթուն  
Եւ խընամոտ մօրկան մը պէս  
կը հսկէ վրաս մինչեւ առտուն:

Երբ արթննամ առաւօտուն  
Համբոյրներէն իր կաթոգին,  
կը պարապիմ ժիր, եռանդուն՝  
Իմ դասերուն եւ զրօսանքին:

Ո՞վ պահապան հրեշտակս արի,  
Կ'ուզեմ ես ալ նըմանիլ քեզ,  
Օգնէ՛ ինծի, ըլլամբարի,  
Աշխատասէր, զըւարթ ու հեզ:

---

16. ԶԴԱՅԻՆ ԴՐՈՒՅԹԻՒՆ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Ուղեղը ջիղերուն կեդրոնն է. հոն կը կաղմըին խորհուրդներ: Ջիղեղը հաղորդակցութեան թելեր են, որոնք ուղեղը յարաբերութեան մէջ կը դնեն արտաքին առաշկաներուն հետ:

Ջիղերու միջոցով ուղեղին կը հասնի զգայաւանքներուն վրայ եղած տպաւորութիւնը: Ուղեղը կը հասկնայ, կը բաղդատէ, կը վճռէ, եւ ուրիշ ջիղերու միջոցով մկաններուն հրամաններ կը դրկէ որ կծկուին կամ թօւլիան, երկընան կամ կարճընան, շարժին կամ հանգչին:

Օրինակ, մէկը ետքւէս անունս կարտասանէ, ձայնը ականջիս կը հասնի, եւ լսողութեան ջիղերու չնորհիւ ձայնի զգայնութիւնը մինչեւ ուղեղոս կ'երթայ: Ուղեղոս կը հասկնայ, եւ վիղիս մկաններուն հրաման կու տայ գործելու. մկաններս հնազանդելով կը կծկուին, եւ կը տեսնենք որ անունս լսելով՝ գլուխս դարձուցած եմ:

---

Սուզիս, ի՞նչ հրաշալի կազմակերպութիւն ունի  
մարդկային մարմինը:

---

17. ԶՈՐՍ ԸՆԿԵՐ

Զորս ընկեր են՝ բոլոր տարին,  
Երկրիս վրայ կը պալտին.  
Զորսն ալ ունին զատ զատ հասակ,  
Պարդեւնին է հաղար տեսակ:

Ոռջինեկն է մի պատանի.  
Բողբոջ, տերեւ, սազարթ ունի,  
Պայծառ արեւ, կանաչ արօտ՝  
Որոնց տըղաք են միշտ կարօտ:

Երկրորդ ընկերն՝ երիտասարդ՝  
Կու տայ մեղի անձրեւ առատ,  
Ծաղիկ ցանէ նա ամէն դի,  
Ցոյսեր կու տայ առատ հունձքի:

Երրորդ ընկերն՝ այր չափահաս՝  
Միրդով լեցուն ունի մի թաս.  
Կը բաժանէ տղոց իր գանձ՝  
Ծիրան, խնձոր, խտղող ու տանձ:

Չորրորդ ընկերն է ծերունի,  
Ցուրտ ու խաւար շալիած ունի,  
Այդի, անտառ ամայացած՝  
Դաշտ ու արօտ ձիւնով լեցուած:

---

Ամեն հասակ, ինչպէս ամեն եղանակ, իր վայ-  
ելիներն ու հաճոյններն ունի:

---

18. ԳՈՒՅՑ

Ունեցածէդ ողորմութիւն տուր աղքատին և  
մի՛ երես դարձներ անոր. ասով արժանի կ'ըլլաս  
Աստուծոյ սիրուն և իր բարիքները կը վայելես:

Ունեցածիդ համեմատ ողորմութիւն տուր.  
Եթէ շատ ունիս, շատ տուր. եթէ քիչ ունիս, քիչ  
տուր: Բայց ան քիչն ալ սրտա՞նց տուր եւ ոչ դըժ-  
կամակութեամիւ:

Գիմարտութիւնը հարստութիւն կը բերէ և  
ան որ գումի անի աղքատներուն համար, կարօ-  
տութիւն չունենար: Վասն զի Աստուծած կը տեսնէ  
քարի գործերը և զանոնք կը յիշէ, կը վարձատրէ  
ապագային:

Աղբատին ողորմիլը՝ Աստուծոյ փոխ տա՛լ է (\*):  
Առածը կ'ըսէ թէ Անվարձ յի մնար նոյն իսկ  
գարար մի ջուրը:

Անօթի եղողներուն հետ բաժնեցէք ձեր հացը,  
և մերկ եղողը ծածկեցէք ձեր հադուաներով:

Երկրագո՛րծ, երբ կը հնձես արաերդ, ետ մի՛  
դառնար ձեռքէդ թափած հասկերը ժողվելու,  
այլ ձգէ՛ որ օտարականը, որբը այրին՝ քեզմէ վերջը  
գան ժողվեն զանոնք, որպէս զի Աստուծոյ օրհնու-  
թիւնը քու վրադ եւ քու գործերուդ մէջ ըլլայ:

(\*) Ար ողորմի սնանկին՝ փոխ տայ Աստուծոյ:

19. ԵՐԳ ՄՇԱԿԻ

Ահա ծագեց կարմիր արեւ,  
Տաք ու պայծառ է օդը.  
Դէ՛մ, քաշեցէ՛ք սիրուն եղներ,  
Առաջ տարէք արօրը:

Արտը վարենք, ակօս փորենք,  
Խոր ակօներ հողին մէջ,  
Սերմը ցանենք որ հունձ հնձենք,  
Ցորեն դիզենք կալի մէջ:

Թէ գայ ձըմեռ, մենք վախ չունինք,  
Ուրախ կ'անցնի մեր օրը.  
Ուտելու միշտ պաշար ունինք,  
Լի և կուշտ է մեր փորը:

Դէ՛մ, քաշեցէ՛ք սիրուն եղներ,  
Շուտով վարենք արսերը,  
Թող չլան մեր գըրացիներ,  
Ծոյլ են Հայուն եղները:

Անօրութիւնը յի համարձակիր աշխատասէր  
մարդուն դոնէն ներս մտնելու:

20. ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒՆ ՕԳՈՒՏԸ

(Գ. Ի Տ Ո Ւ Թ Ե Ա Ն Ց Տ Ա Ր Ր Ե Ր)

Թոշուները կը շինեն իրենց բոյնը խոսք  
շիւղերով եւ բուրդի թերերով զորոնք ոչխարը կը  
թողու մայառին վլայ:

Թռչուններն իրենց ձագը կը անուցանեն որ-  
դերով ու թրթուրներով:

Եթէ թռչունները չըլլային, ո՞րչափ մնաս պիտի  
տային որդն ու թրթուրը՝ մեր հունձքերն ուտե-  
լով:

Եթէ անդթութեամբ սպաննէք թռչուն մը  
կամ աւրէք անոր բոյնը, աշտերուն ցորենը գող-  
ցած՝ փայտուցած կը լլաք: Ուրեմն պաշտպանեցէք  
թռչուններն ու իրենց բոյները:

Ասուծոյ իմաստուրիւնի կը տեսնուի ամեն  
բանի մեջ.

## 21. ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Դիւղին ծայրը, վտակին բովիկ  
Ծառերուն մօտ կանաչ զովիկ՝  
Խրճիթ մը կայ համեստ, սիրուն—  
իմ աննըման հայրենի տուն:

Կը բաբախեն հոն անդադար  
Չուխտ մը սրտեր ինձի համար,  
Հօրը, մօրըս անուշ սրտեր  
Գոհարներու հետ չեմ փոխեր:

Օրօրոցըս հին ու ցածուկ  
Հոն անկիւն մը կը դանէք դուք,  
Հոն բացուեցան լեզուիս կապեր  
Նախին քոյլերս հոն եմ առեր:

Ուրախութիւն, հաճոյք ու սէր  
Հայրենի տունս են լեցուցեր  
Արեւուն տակ չըկայ մէկ բան  
իմ հայրենի տանըս նըման:

Գիւղին ծայրը, վտակին քովիկ,  
Ծառերուն մօտ կանաչ, զովիկ՝  
Միշտ կեղած է համեստ, սիրուն  
իմ պաշտելի հայրենի տուն:

## 22. ԵՐԿՈՒ ՃԱՍՏՈՐԴ

Երկու ճամփորդ, թուլիսս և Յովշաննէս, տօ-  
նավաճառը կ'երթային: Անտառ մը հասան: Թովշ-  
մաս, որ առ Ձեւէն կ'երթար, իր առջեւ ոսկիով լի-  
քսակ մը կը տեսնէ և կը վերցնէ: «Ո՞հ, ի՞նչ աղ-  
ուոր դիւտ մշրինք, կը դոչէ Յովշաննէս զուար-  
թագին:—Մէ՞սի, կը պատասխանէ թովմաս, ի՞նչ  
ըսել կ'ուղես, բարեկամ ըսէ՛ մանաւանդ ե՛ս: Ե՛ս  
գտայ դրամը և ինձի կը պահեմ:

Յովշաննէս կը լուէ, մտիկ կ'ընէ իր հարուստ  
ընկերին որ արդէն կը հաշուէ ինչ որ պիտի կընայ  
գնել իր գտած դրամով:

Անկարծ երկու գող կ'երեւան անտառին մէջ  
«Ղա՛շ, կը դոչէ թովշասս սարսափահար, կորսուած  
ենք:

—Մելիք, կը պատասխանէ Յովհաննէս :  
Կը սխալի՛ս, բարեկամ; ըսէ՛ մանաւանդ՝ դուն:»  
Ա՞ս ըստ և սկսաւ փախչիլ:

Խակ թովմաս, գրամին ծանրութեան պատ-  
ճառավ չկրցաւ փախչիլ: Գողեռը իր վրայ կը յար-  
ձակին, և իր գանձն ու հաղուստը միանդամայն  
կը գողնան:

Եթէ աղեկ օրերուդ բարեկամիդ օգնեցիր, ան  
աշ նեղ օրիդ կը հասնի:

Եսը ատելի՛ է:

### 23. ՎԱՐԷ՛, ՈՐԴԵԱԿ ԻՄ

Վարէ՛, որդեա՛կ իմ կիրակոս,  
Վարէ՛ մաճըդ և բա՛ց ակօս՝  
Արձակ դաշտերն են իմ արտեր՝  
Պարարտ, բերրի ու բարերեր:

Ե՞ս ցորենի ցանեմ հատեր,  
Քաղէ՛ յուսով բեղուն արտեր.  
Օրհնեալ է հողն, օրհնեով՝ սերմեր,  
Օրհնեալ մշակը, եղնամներ,

Օրհնեալ է անդ և անդաստան,  
Որ մեզ առաս հունձքեր կու տան.  
Օրհնեալ է Տէր և իր պարզեւ.  
Ոն մեզի տայ անձրեւ, արեւ:

Երախտագէս լլանի Ասուծոյ՝ իր պարզեւած  
անրիւ բարիթեռուն համար:

### 24. ԳՈՆ ՏՆԱՆ ՈՒ ՄԱՅՐԸ

(Ա. Ռ. Ա. Կ.)

Այրի կնկան մը որդին պղախկուց վարժուե-  
ցաւ միրգ ու բանջար գողնալու: Մայրը զանոնք  
կ'առնէր կ'ուտէր բայց չէր խրատեր որ տղան գո-  
զութիւն չընէ:

Տղան օր օրի աւելցուց գողութիւնը, և երբ  
մեծցաւ, աւազակներու հրոսակի մը պետ ըլլալով՝  
շատ չարիքներ կը գործէր: Օր մ'ալ բռնուեցաւ  
եւ մահուան դատապարտուեցաւ:

Դիմատման ժամուն, խնդրեց որ մայրը բերեն  
որպէս զի վերջին անգամ մ'ալ տեսնէ ու համ-  
բուրէ: Բերին մայրը, և տղան՝ զրկելով զնա՝ խընդ-  
րեց որ լեզուն ցոյց տայ:

Հաղիւ թէ մայրը բերանը բացեր էր, որդին  
խածաւ փրցուց անոր լեզուն: Դատաւորն ու իշխանը

Հարցուցին անոր. — «Ո՞վ չար տղայ, ինչու կտըեցիր  
մօրդ լեզուն. — Վասն զի տղայութեանս ատեն զիս  
չխրատեց և չըլգուշացուց գողութենէ. ի՞նքն է  
պատճառ իմ թշուառութեանս և կորուստիս»  
Իշխանը հրաման տուաւ արձակել տղան և ա-  
նոր տեղ կտիսել մասրը»

Այն մոլուրիսնն որ ծըծեց  
Երեխան հետ մօր կարին  
Չեղեր՝ ո՞չ զո՞ւր կը ծեծես,  
Մինչեւ չեղե իր հոգին:

Ծնողի պէս է կանուխէն զզուշացնեն իրենց  
զաւակները վաս ունակուրիսներէ:

## 25. ԳԱՐՆԱՆ ԵՐԳ

Հովլ կ'ըսէ մեղմօրէն  
«Գարուն եկած է նորէն:»  
Թուչուն, ծաղեկ եւ ժիր առու  
Կ'աւետեն այս լուրն իրարու  
«Գարուն եկած է նորէն:»

Տե՛ս, նա ի՞նչպէս դաշտին վրայ  
Նոր հարսի պէս կ'երերայ,  
Դաշտ և անտառ, ձորեր, լեռներ  
Ուրախութեան պար են բաներ:  
«Գարուն եկած է նորէն:»

Չորէն, սորէն, րըլուրէն  
Բիւր ծաղիկներ կը բուրեն,  
Օ՞ն, ընկերներ, մենք ալ երթանք,  
Միացընենք երդ ու մաղթանք,  
«Գարուն եկած է նորէն:»

Գարունը կեանիի վերածնուրիսնն է:

## 26. ԽՈԶԱՆԱԿ, ՍՊՈՒՆԴ ԵՒ ՍԱՆՏՐ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵԲ)

Խոզանակը, որով կը մաքրենք մեր զգեստ-  
ները, ձիու մազով շինուած է:

Սպունդը, որով կը լուացնինք կամ տախտակ  
կը սրբենք, ուսկից կու գոյ գիտէ՞ք: Սպունդը  
կենդանի մ'էր որ ծովին մէջ կ'ապրէր, ժայռերու  
կամ խեցիներու փակած:

Զեր սանտրերն ալ կը շինուին կենդանիներու  
եղջիւրով ու սիբակով: Ասոնցմէ կը շինուի նաեւ  
դանակի և զմելինի կողմ, հովանոցի և դաւադանի  
գլուխ, եւայլն:

Ամէնին անպէս կարծուած բաներն աշ օգտակար-  
կրնան ըլլալ զիսուրեան եւ արուեսի շնորհիւ:

27. ԿՈՐՍՈՒԱԾ ՀՈՐԹ

Զիւնը կու դար փաթիլ-փաթիլ  
Հետն ալ անձնեւ կաթիլ-կաթիլ  
Այդ միջոցին պառաւ մէկ կին  
Հորթ մը փնտռէր ասդին անդին:

Երբ արօտէն առւն եկաւ կով  
Լեցուն էր կործքն անուշ կաթով:  
«Հորթուկս ուր է», նա բառաչեց:  
Խեղճ պառաւին ցաւ պատճառեց:

Մինչդեռ այսպէս պառաւ ու կով  
Կ'արտասուէին լաց ու կոծով,  
Յանկարծ ելաւ մի բարակ ձայն,  
Կովն հասկըցաւ որ հորթն է այն:

Բովը վազեց բառաչելով  
Պառաւն ալ հետը արքալով:  
Կորսուած հորթը մայրը գըտաւ:  
Լեցուն ծիծը բերանն առաւ:

Ծըծեց, բովոր կաթը հատցուց,  
Խեղճ պառաւին բան չը թողուց.  
Բայց պառաւը այս անդամին  
Սիրով ներեց չար հորթուկին:

---

Պղտիկ տղաֆ կարօս են իրենց ծնողին  
պաշտպանութեան:

---

28. ԱՇԱԿԵՐՏԻ ՄԸ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԸ

Երբեմն այնպէս կը կարծեմթէ ուսուցիչներս  
խիստ են, բայց անտարակոյս կը սխալիմ եթէ  
գիտնայի այն շարժառիթներն որոնք գործել կու  
տան անոնց, թերեւս պիտի պարտաւորուէի խոս-  
տովանիլ թէ անոնք իրաւունք ունին:

Արդէն բարկութեանս առաջն շարժումն անց-  
նելէն վերջը, քանից չեմ զգացած՝ թէ դանդատ-  
ներս անիրաւ էին և թէ ինձի տրուած պատիժը  
լոկ արդարութեան գործ մ'էր:

Թերեւս միշտ այնպէս է, և փոխանակ դան-  
դատելու, աւելի աղէկ չէ՞ որ ինքզինքս ուղղեմ:  
Հրահանգներս յաճախ չեմ կատարեր, եւ կամ չա-  
փազանց շուտ կատարելով՝ սխաներ կը գործեմ:  
Միթէ յանցանքն իմն չէ՞ ամէն անդամ որ այս վի-  
ճակին մէջ կը գտնուիմ:

---

Տղոց ամենէն յաւ բարեկամներն անոնք են որ  
զանոնք խատութեամբ կը դատեն և անոնց  
պակասութիւնները ցոյց կու տան:

---

Մինչեւ որ ձին ձի՛ ըլլայ  
Զիուն սէրն ի՞նչ կը բաշէ.

Մինչեւ ըրդան մարդ ըլլայ  
Վարժապեսն ի՞նչ կը բաշէ:

---

29. ԶԻՒՆ

— «Ո՞՛ու, ինչո՞ւ, ինչո՞ւ կու գայ պաղ ձիւնը՝  
«Նորէն ամիսներ տի մընամ տունը.  
«Չը պիտի տեսնեմ կոմաչ ծառ, արօտ.  
«Ոիրուն ծաղիկին տի մընամ կարօտ»

— Զիւնը որ կու գայ երկինքէն ի վար,  
իմացի՞ր, մեծ բաղդ է մարդուս համար.  
Վերմակի մը պէս կը ծածկէ գետին,  
Որ բացուի արմատ՝ դիմանայ ցլոտին:

— Ան հողին կու տայ հիւթ, պարարտութիւն,  
Դաշտին ու արտին մեծ առաստութիւն:  
Մի՛ տրտընջար, մա՛րդ, դուն թընութենէն,  
Թէ՛ տաք եւ թէ՛ ցուրտ մեզ միշտ օգուտ են:

Աստուած ամէն բան լաւ է յրեր. պէս չէ սրբ-  
ընջանի անոր յրածին վրայ:

30. ԶԻԹԵՆԻՆ

Չիթենին միշտ յարգուած ծառ մ'է : Իմաս-  
տութեան և խաղաղութեան խորհրդանշանն է ան-  
չին Յոյները անով կը պսակէին Ոլիմպիական  
Հին Յոյները անով կը պսակէին Խորհրդանշանը՝  
Խաղերու մէջ յաղթականները: Պասիդոն և Աթե-  
նաս, երկուքն ալ փափաքելովիրենց անունովը կոչել

Յունաստանը նոր շինուած ատեն, Արամազդ՝  
չաստուածներուն պեար՝ որոշեց քաղաքին տալա-  
նունը անո՞ր, որ ամէնէն թանկագին նուէրը բե-  
րէր: Պասիդոն երկիրը ճեղքեց եւ ձի մը հանեց  
գետնէն, որ պատերազմի խորհրդանշանն է: Աթե-  
նաս ձիթենի մը հանեց, եւ քաղաքը Աթէնքը կոչ-  
ուեցաւ դիցուհիին անունովը: Քրիստոնեաներուն  
համար ալնուիրական է ձիթենին: Նոյի տաղանին ա-  
զանին անով վերագարձաւ ջրհեղեղին ցամքիլը  
աւետելու համար, եւ անոր ձիւղերով Քրիստոս  
փառաբանուեցաւ Երուսաղէմի մանուկներէն:

---

Հայ եկեղեցին գեղեցիկ շարականներ կ'երգէ  
Ծաղկազարդի օրը եւ ժողովուրդին ձիթենի կը  
բաժնուի:

---

Յ1. ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ԳԻՐՔԸ

Եկո՛ւր, ըսէ՛, գի՛րք սիրական,  
Մէջըդ ո՞րչափ ճոխ գանձեր կան.  
Քաղաքացի և գիւղացի  
Գեղ կը կոչեն շատ խելացի :

Հօրըս, մօրըս խօսքին հըլու՝  
Կուգամ գաղտնիքդ հասկընալու .  
Ականնջէս վար պատմէ՛ հիմայ,  
կամայ խօսէ՛, մարդ չիմանայ :  
Հաւաքածոյ

— Բայց չե՞ս խօսիր, խո՞ւլ ես մունջ ես,  
կարծածիս չափ իմաստուն չետ

— Կեցի՞ր, մէջ մ'ալ նայիմ մէջը,  
Ո՞հ, ի՞նչ լաւ է աս մէ՛լ էջը.

Ամէնն ալ լաւ, ո՞հ, սիրուն իմ,  
Գլաւայ գաղտնիքդ, ա՛լ հոգ չունիմ:

Գիրք ունենալ չէ բաւական,  
Զայն կարդալն է դանձ պատուական:

### ՅՀ. ՊԱՏԿԵՐ ԵՒ ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՄԵՐ)

Ո՞վ շինած է ձեզ կարդացած գիրքին պատ-  
կերները. — Գծագրիչը:

Մատիտով կամ դրիչով թղթի վրայ կը գծէ  
առարկաներուն օրինակը, և ապա այդ օրինակը  
փայտի կամ քարի վրայ փորագրելով կը տպեն,  
որպէս զի դուք ալ այդ պատկերներով ճանշնաք  
առարկաները:

Գեղեցիկ արուեստ կմ'է գծագրութիւնը եւ  
շատ օգտակար՝ գործառներուն համար,  
կահագործը, հիւսնը, ատաղճագործը, որմ-

նագիրը, պարտիզպանը, երկաթագործը և դար-  
բինը աւելի ստակ կը շահին եթէ գծագրութիւն  
գիտնան :

Արուեստներն ու արհեստները մեզի կը քերեն  
դիւրակեցութիւն:

### ՅՅ. ԲԱՐԻ ԽՐԱՏ ՄԸ

Այ իմ կատու սիրունիկ,  
Քեզմէ խիստ շատ գոհ եմ ես.  
Դու միշտ մաքուր ու ճարպիկ՝  
Շատ անդամ ալ խոհեմ ես:

Ուրախ կ'ըլլամի սիրուն իմ  
Երբոր խաղաս ինծի հետ.  
Ճիրաններէդ վախ չունիմ:  
Ո՛չ ալ փայլուն աչքերէդ:

Շատ կը սիրեմ մետաքսի  
Նըման մորթըդ անարատ.  
Բայց քեզ մէկ բան կը պակսի—  
Մըտիկ ըրէ իմ խըրատ :

Իբրեւ ընկեր մըտերիմ՝  
Յանցանքդ ըսեմ քեզի ես.—

Խոհատան մէջ հաւտարիմ  
Ըլլախն ի'նչ է՝ չը դիտես :

Դուն գողցեր ես դեռ երեկ  
Կըտոր մը միս, քիչ մը սեր.  
Աս առտու ալ ճիշտ երեք  
Մատի չափ կաթ է պակսեր :

Մայրիկդ ու ես ճաշակիդ  
Յարմար բաներ քեզ կուտանք.  
Ուստի, ամէն տեղ քու քիթ  
Պէտք չէ խոթես դու առանկ :

Աղաւեցի իմ ծնողքին  
Որ այս անգամ քեզ ներեն.  
Եթէ գողնաս գուն կը կին  
Կը զըրկըւիս մեր սէրէն :

### ՅԱ. ԱՍՏՈՒԾՈՅ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ

Եկէք, տեսէք ոս բացուած վարդը. նայեցէք  
Ենչպէս կերեւայ իր կանաչ կապած ճիւղին վրայ:  
Այս է ծաղիկներուն թագուհին. թերթերն են  
կարմրուկ, տեսքն է աղնիւ ու դեղեցիկ. հոտը

բռներ է օդին մէջ: Բայց այս վարդն ընողը՝ ա՛լ  
աւելի դեղեցիկ է, ամէն օրտի սիրելի է:

Առիւծը ամէն կենդանիներէն ուժով է: Երբ  
իր որջէն ելլէ ու պոչը շարժելով սկսի մռնչել ա-  
րածող կենդանիներն իրենց երկիւղէն կը թողուն  
դաշտը, գաղանները անապատ կը փախչին:

Ուժով է առիւծը, բայց իր ստեղծողը ա՛լ ա-  
ւելի զօրաւոր է. Ինքը՝ ուզածին պէս՝ ամէն մար-  
դու կեանքը չափած է, ու չկայ մէկը որ Անոր  
բարկութենէն ազատի՝ յանցաւոր եղած ատենը:

Պայծառ է արեւը՝ երբոր անամպ երկինքէ  
ծագի. երբոր փայլուն ճամբովը առաջ կու գայ՝  
բոլոր երկերս իր լուսովը կը լեցընէ: Բայց աւելի՝  
փառաւոր է Ան՝ որ արեւը ստեղծեր է. Ինքն ա-  
մէն տեղ կը մտնէ, իր երեսի լոյսը՝ իր ամէն  
ստեղծուածները կը լուսաւորէ, ու Ինքը գիշեր  
չունի. Անոր անունն է Ա.Ա.ՑՈՒԽԱԾ: Իր գործն է աշ-  
խարհաւ. Ինքն ալ իր ամէն գործէն վեր է. Ինքն է  
դեղեցկութիւն, զօրութիւն և կարողութիւն:

Ո՞վ որ ըստ «Ասուա՛ծ, Ասուա՛ծ»

Ա՛ռ բանէ՛ մը զուրկ չը մընաց:

Կարեղի\* է յիհանալ Ասուծոյ մեծութեան  
եւ անսահման բարութեան վրայ.

ՅԱՐԴԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ

(Ա. Ռ. Ա. Կ.)

Այրի կին մը տասն այծ և մէկ ղաւակ ունէր:  
Որդին ամէն օր կը տանէր այծերն արածերու և  
երիկունը կը բերէր: Մայրը կը կթէր այծերը, և  
ամէն օր շերեփ մը ջուր կը լեցնէր կաթին մէջ և  
կը ծախէր:

Օր մը որդին ըստ մօրը.  
«Ինչո՞ւ կաթին մէջ ջուր կը խառնես, միթէ  
խարդախութիւն չէ» առ ըրածդ:

— Տղա՛ս, ի՞նչ ընեմ, կաթերնիս քիչ է, անո՞ր  
համար ջուր կը խառնեմ որ քիչ մ'աւելի գայ և  
մեզի ձմրան պարէն ըլլայ»:

Օր մ'ալ մինչ տղեկը ձորի մը մէջ կ'արածէր  
այծերն, երկինքին վրայ ամպեր դիզուեցան, գո-  
ռացին, անձրեւ տեղաց, և հեղեղը տարաւ գետը  
լեցուց այծերը:

Տղան միս մինակ տուն դարձաւ, դեռ արեւը  
մարը չմտած:

Մայրը հարցուց.  
«Ո՞ւր են այծերը, ինչո՞ւ կանուխ եկար:

— Մայրիկ, ըստ տղան, միամիտ կերպով, ան-  
շերեփ մը ջուրը զոր կը խառնէիր կաթին, ժողվուե-  
ցաւ, հեղեղ դարձաւ ու մեր այծերը տարաւ գետը  
լեցուց . . . »:

Խարեւայուրիւնը անպատճէ յի մեար:

ՅԵԳԻՆ ԳԵՂՋԱԿԱՆ

— Լումակն անուշ, հովս անուշ,  
Շինականի քունն անուշ.  
Ծագեց լումակ երկինքէն,  
Հովուին սըրինդն էր անուշ:

— Հօտաղն եզներ կ'արածէ,  
Մաճկալ պառկեր քունն անուշ,  
Քաղցրիկ զեփիւռ կը շնչէ,  
Ծովային հովս էր անուշ:

— Դաշտեր, ձորեր ննջեր են,  
Զուրեր գլուխն, ձայն անուշ,  
Թռչունները մըտան բոյն,  
Սոխակին ձայնն էր անուշ:

— Անմահական հոտ բուրէր  
Կարմիր վարդի հոտն անուշ.  
Հասուն պալովլի ծառեր,  
Ոլոնց տակ քունն էր անուշ:

*Ի՞նչ խողոք է զիւղական պարզ ու խաղաղ  
կեանիր:*

ՅԵՒԳ

Ո՞ն տղա՛ք, առնենք  
Նըւագարաննիս,  
կարգաւ մենք զարնենք  
Սիրուն երգելնիս:

Թմբուկ մը ունինք  
Շատ գեղեցիկ է,  
Քանի կը զարնենք  
Խիստ ձայն կը հանէ:

Թըմ; թըմ; թըմ; թըմ; թըմ;  
Թըմ; թըմ; թըմ; թըմ; թըմ;

Փոքրիկ ջութակնիս  
Շատ լաւ լարած ենք,  
Առնենք աղեղնիս  
Երգ ենք ու ածենք

Պի, լի, պի, պի, լի:  
Պի, լի, պի, պի, լի:  
Մեր սիրուն տաւիդ  
Զենք մառնար քեղի,  
Թող լինի շաւիդ  
Զայնիկըդ մեղի:

Տի, տի, տի, տի, տի,  
Տի, տի, տի, տի, տի:

Ճեսէ՛ք մեր ուրինդ  
Համըր չի մնար,  
Մենք զանի առինք  
Սուլելու համար  
Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ,  
Տիւ, տիւ, տիւ, տիւ, տիւ:

Ծնծղան յնծալով  
Կ'առնենք ձեռքերնիս,  
Ուժով զարնելով  
Կ'երգենք ամէնքնիս:  
Ծին, ծին, ծնծայ, ծին,  
Ծին, ծին, ծնծայ, ծին:  
Փողերնուս գոռ ձայն  
Մեղ քաջողեր է,  
Ո'վ օր սիրէ զայն  
Թող լաւ մը լսէ.  
Թոռու, թոռու, թոռու, թոռու, թոռու,  
Թոռու, թոռու, թոռու, թոռու, թոռու,

Եկէ՛ք, արդաքներ  
Դաշնակին վրայ,  
Շարժենք մեր մատներ,  
Թո'վ լաւ մը գոռայ,  
Տօ, տօ, տօ, ոէ, մի,  
Ֆա, սօլ, լու, տօ, սի:

Երաժշուրիւնը կ'ազնուացնէ հոգին ու սիրը :

ՅՈՒԽՂԹ

Գիտէք, ինչով շինուած է այս գիրքին և ձեր  
տետրակներուն ճերմակ թուղթը՝ չին քուրչերով  
կամ յարդով և կամ տունկերով՝ թղթադրութը զա-  
նոնք հնահաւաքներուն ժողվել կու տայ, կը թըջէ,  
խմոր կը շինէ, Ապա՝ մամուլի տակ կը ճնշէ և ա-  
խմոր զբայ տեսակ մը խէժ կը սփռէ որ թուղթը  
չպաղի, վրան գրուած ատեն,

Թերթերը շորնալով կ'ըլլան թուղթ, զոր կը  
կտրեն, թերթ կը շինեն և այդ թերթերէն տետ-  
րակ կը կարեն, կամ տպագրութեան մեքենաներով  
անոնց վրայ կը տպեն: Յետոյ կազմարարը կը ծալէ  
թերթերը, իրար կը կարէ, վրան կողք կ'անցընէ և  
կը շինէ գիրք զոր դուք ւը կարդաք:

Հիները թուղթ շինել չեն գիտեր: Նախ ար-  
մաւենիի տերեւներու վրոյ կը գրէին, մեղրամո-  
մով ծեփուած պնակիտներու վրայ, կապարի վրայ,  
Եւ Փապիրոսի կեղեւին վրայ: Պապիրոսը տունկ մ'է  
որ կը բուսնի նեղոս գետին եղերքը:  
Հիմա թուղթը շատ կը սպառի եւ շատ ա-  
մժան է:

---

Արմեսները մեծագոյն սատարն են առաջ-  
դիմուրեան:

---

ՅԵԿՐԱԳՈՐԾԻՆ ԿԵԱՆՔԸ

Երբոր ծագի գարնան արեւ  
կ'երթամ հերկել ես իմ արտիկ.  
Կ'երգէ արտոյտ գլխուս վերեւ,  
Կ'երգէ հոգիս ալ հանդարտիկ:

Երբոր հասնի ամրան տաքը,  
Սիրտըս ուրախ է արդու նըման.  
Տէրն օրհնած է իմ վաստակը,  
Արտս հասկերու ծով մ'է լըման:

Ու երբոր գայ աշուն նորէն  
Սիրտըս պիտի ըլլայ զըւարթ,  
Ունիմ՛ առատ պըստուզ, ցորեն,  
Եղերուս ալ չոր խոս ու յարդ:

Եւ երբ հասնին ցուրտեր ձմրան,  
Զաւակներըս պէտք մը չունին.  
Իրենց հացէն մաս մ'ալ կու տան  
Խեղճուկ որբին ու թոշունին:

Տարին ամբողջ մենք կ'աշխատինք  
Մարմնով առողջ, մտքավ զըւարթ.  
Զուր չեն հոսիր համեստ քրտինք,  
Տէրը կ'օրհնէ մեր տունն ու արտ:

---

Աշխատող մարդը ուրիշէ կախում յունենար,  
անկարօս եւ երշանիկ կ'ըլլայ:

---

ՀՕ. ՓՈՔԻԿ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ՝ ԶՄԵՌ ԱՏԵՆ

Զմրան ամէնէն ցուրտ օրերն էին: Զիւնով  
ծածկուած էր երկիրը, և փռքրիկ թռչուններն ա'լ  
չէին կրնար ուսելիք գտնել: Փոքրիկ Մարիամ: ա-  
մէն օր՝ կերակուրէն ետքը՝ սեղանի փշրանքներն  
հաւաքելով՝ կը տանէր բակը կը թափէր անսուազ  
թռչուններուն համար: Թռչուններուն թիւը կ'ա-  
ւելիար օր ըստ օրէ, այնպէս որ՝ Մարիամի պաշարն  
հազիւ կը բաւէր խեղճ սովեալներուն, որ երկինքի  
ամէն կողմերէն կու գային՝ անկէ կերակուր խնդ-  
րելու համար: «Ո, յդ ըրածդդ ալէ՛կ բան է, զա-  
ւա՛կս, ըստ մայրը, սակայն չես կրնար բոլոր թռո-  
չունները կերակրել:

— Բայց, մա՛յսիկ, ես ապահով եմ թէ ամէն  
պղտիկ աղջիկ ինծի պէս կ'ընէ, եւ որովհեաեւ  
պղտիկ թռչուններ գտնուած ամէն տեղեր պղտիկ  
աղջիկներ ալ կը գտնուին, ոչ մէկ թռչուն անօթի  
կը մնայ»:

Մարիամ չէր հաւատար թէ պղտիկ աղջիկ մը  
կրնայ անտարդեր մնալ՝ պղտիկ թռչուններու կրած-  
տառապանքին նկատմամբ: Մայրը գորովանքով  
համբուրեց անոր քնքուշ պյաները և անոր այս բա-  
րեարտութեան համար ուրախացաւ:

Կանուխէն վարժուեցէ՛ զրասիրս ըլլայ:

Հ1. ՄԵՂՐԻԿԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ

Պայծառ գիշեր մը երբ Մեղրիկ,  
Դիտէր երկինքը հանդարտիկ:  
«Մայրի՛կ, ըստ, երկինքի վրան  
ի՞նչ են անոնք որ պլառլան:

— Անո՛ւշ Մեղրիկս, ես ըսեմքեղ.  
Անոնք որ վերն, հեռուն տեսնես,  
Մեր պահապան հըրեշտակին  
Աչքերն են որ միշտ կը փայլին:

— Ստկայն, մոյրի՛կ, ինչո՞ւ համար,  
Այդ վառ աչքերը անհամար  
Զեն երեւար ցորեկուան մէջ,  
Եւ գիշերը վսուին անշէջ :

— Գանզի երբոր մենք ենք արթուն,  
Մեր հրեշտակը քաշէ խոր քոն,  
Խոկ երբոր մենք քընանանք խոր,  
Մեղ կը հակն աշքերն անոր :

Աստուած է պահապան անմեղներուն եւ միշտ  
կը հակէ անոնց վրայ :

## ՀՅԱՆՑԱՐԵԼ ԾԵՐՈՒՆԻՆ

ՄԵԺԴԱՇՈՒՔ անձ մը , օր մը , բազմաթիւ հետեւորդներով կ'անցնէր տեղէ մը՝ Տեսաւ ծերունի մը որ արմաւենի կը տնկէր :

«Ինչո՞ւ պարապ տեղը կը յոդնիս , ո՞վ մարդ , բայս անոր նոյն անձը՝ քանի որ քառասուն տարի ետք պտուկ պիտի տայ տնկածդ։ Դուն այսօր կառ վաղը չկաս :

— Ծէ՛ր իմ , պատասխանեց ծերունին , ուրիշ մը տնկեց՝ ես կերպյ , ես ալ կը տնկեմ որպէս զի ուրիշն ուտէ։»

Հարուստը շատ հաւնելով այս խօսքին՝ հազար ոսկի տուաւ անոր :

Ծերունին ընդունելով այս պարգեւը՝ փառք տուաւ Աստուծոյ և շատ գոհ երեւցաւ։

«Ինչո՞ւ Աստուծմէ գոհացար և փառք տըլիր , հարցուց հարուստը։»

— Վասն զի , պատասխանեց ծերունին , ամէն մարդու տնկած ծառը քառասուն տարիէն պտուղ կու տայ . իսկ իմն մէկ օրուան մէջ պտուղ տալ ոկսաւ , ահա ասո՛ր համար գոհացայ։»

Հարուստը նորէն հազար ոսկի պարգեւ տըւաւ այս գեղեցիկ պատասխանին համար :

Ծերունին գարձեալ գոհացաւ և փառաբանեց Աստուծած։

Հարուստը հարցուց .

«Ինչո՞ւ նորէն գոհացար»

— Վասն զի , ըսաւ ծերունին , ամէն մարդու ծառ տարին մէկ անդամ պտուղ կու տայ , իսկ իմ ծառս մէկ օրն երկու անդամ պտուղ տուաւ , ինչո՞ւ չգոհանամ։»

Հարուստը՝ զմայլած այս հանճարեղ պատասխանէն՝ շատ սիրեց ծերունին եւ տարաւ վերակացու կարգեց իր ապարանքին , որպէս զի խրատէ և կըթէ իր զաւակները։

Ինչ որ կուզես որ ուրիշը ենզի ընէ , նոյնը որէ ուրիշին :

Մարդս միայն ինք իրեն համար չապրիր , այլ ընկերական պարտիր ունի :

## ՀՅԱՆՑԱՐԵԼ ԱԿԸ

Երկինք ծածկուած էր սեւ ամպերով ,

Անձեւ կը տեղար , ուժգին փշէր հով .

Սարսափեցուցիչ գոռումնով ահեղ ,

Շէկ կայծակներու կը տեղար հեղեղ :

Արսէն և Արուս՝ պատուհանին քով

Նստած նայէին դուրս՝ տխուր գէմքով .

Մայրիկը չըկար տան մէջ այն գիշեր ,

Հայրիկն ալ հեռու քաղաք էր գացեր։

Ասկէ իրը չորս դար առաջ Յովհաննէս կիւթ-  
թէնպէրկ անուն մարդ մը հնարեց տպագրութիւնը՝  
հետեւեալ կերպով։ Ո. յրութենի գիրերը շինեց մանր  
քառակուսի փայտի վրայ։ Այս գիրերը սեղանի  
վրայ շարեց, այնպէս որ բառեր ու խօսքեր կազ-  
մեն, իւղոտ մելան քսեց ու թեթեւապէս թրջած  
թուղթ մը տարածեց անոնց վրայ. յետոյ այս ա-  
մէնը ուժով մը սեղմեց մամուլի տակ. այն ատեն  
գիրերը երեւցան թուղթին վրայ. Տպագրութիւնը  
հնարուած էր։

---

Տպագրութեան զիւը մարդկութեան մեծագոյն  
փառքերէն մէկն է։

---

#### Հ5. ԶԻՒՆԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հետաքրքիր մէկ տըղայ  
Օր մը ըսաւ, «Մօ՛րաքոյր»  
Զիւնը ուսկի՞ց կը տեղայ  
Այսքան առատ ու մաքուր»

Կինը ըսաւ. «Դուն գիտե՞ս,  
Երկինքի մէջ խընդագին  
Ճօներ կ'ընեն և հանդէս  
Սուրբ Մընունդին ու Զատկին։

Երբ հանդարտեցաւ մրրիկն այն սաստիկ,  
Ցրուեցան ամներն ալ մէկիկ մէկիկ,  
Յանկարծ վայլեցաւ գեղեցիկ լուսնակ,  
Երկինքի վրայ՝ դեղնած, տիրունակ։

«Բօ՛ր իմ վե՛ր նայէ, ըսաւ Արսէնիկ,  
Տե՛ս, երբոր ծովէն նոր կ'ելլէր լուսնիկ,  
Ա՛րքան կարմիր էր՝ վառ և բոցալցյա,  
Բայց հիմա ինչո՞ւ այսպէս է, Ա՛րուս։

Միթէ չե՞ս գիտեր, եղբա՛ր իմ Արսէն,  
Այնքան սոսկալի որոտին ձայնէն,  
Սաստիկ վախնալով գեղեցիկ լուսինն՝  
Եղած է իր գոյնն այսպէս գեփ-գեղին,

---

Տղաֆ հետարքիր ըլլալու են եւ ամէն օր  
օգտակար բան մը սորվելու են։

---

#### Հ4. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԳԻՒՏԸ

Այսօր ամէն գալրոցական ունի գիրքեր, եւ  
կրնայ քիչ մը սոսկակով իրեն պէտք եղած գիրքե-  
րը դնել։

Բայց ժամանակով այնպէս չէր։ Գիրքերը  
ձեռքով կը գրուէին, և ասոր համար քիչ և սուզ  
էին. Միայն հարուստնե՛րը կրնային ձեռագիր գնել  
և շատ մարդ չէր կրնար կարդալ սորվիլ։

Երբ այս տօներ մօտենան,  
Սուրբ հրեշտակներ գնդովին  
կ'աւլեն սրահներն աննըման  
փոշին տալով ցուրտ հովին:

Անոր համար՝ երբ ծընունդ  
եւ կամ ջատիկ մօտենայ,  
Այն սուրբ փոշին գունդադունդ,  
Կ'իյնայ աղաստ երկրիս վրայ:

Տօնական օրերը երշանկութեան սորիմեր են  
մեզի համար:

---

## ՀՅ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԵՐ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Մարդիկ, որ կը բնակին երկրիս վրայ, ամէնքն  
ալ նոյն գոյնն ու կերպարանքը չունին. հապա կան՝  
սպիտակ, դեղին, պղընձագոյն, սեւ գոյնով մար-  
դիկ:

Մի՛ կարծէք, սակայն, որ երկրիս վրայ գըտ-  
նուող մարդիկ միայն գոյնով կամ կերպարանքով  
կը տարբերին իրարմէ: Անոնք բարքով, վարքով,  
կրթութիւնով, կրօնքով ու լեզուով ալ կը զանա-  
զանուին:

Այն ժողովուրդները որ քաղաքակրթութեան  
մէջ յառաջացած են, հաստատուն բնակութիւն  
ունին. կ'ըսուին բաղաբակրթեալ ժողովուրդ:

Քաղաքակրթեալ աղգերն օրէնք ու կառավա-  
րութիւն ունին, աստուածապաշտ են, ուսման եւ  
գիտութեան մէջ տուաջացած են, արհեստով ու  
վաճառականութիւնով կը զբաղին:

Կան ժողովուրդներ որ հաստատուն բնակու-  
թիւն չունին, վրաններու տակ կը բնակին, խաշ-  
նարած և որսորդ են. ասոնք կը կոչուին թափա-  
ռական կամ վայկատուն:

Կան նաեւ վայրենիները որոնք խումբ խումբ  
կ'ապրին, որհեստ և տամոնք չեն գիտեր, կառա-  
վարութիւն՝ օրէնք և կրօնք չունին. Ասոնց մէջ  
մարդակերներ ալ կան:

Բաղաբակրութիւնով է որ մարդ իր կոչման  
արժանի կ'ըլլայ:

---

Ազգի մը ունեցած ուսմունքը իր բաղաբա-  
կրութեան ասիհանացոյցն է:

---

## ՀՅ. ԲԱՅՑ, ԻՄ ՊԷՊԻՇԱՍ

Կաղանդին օրն էր. շուրջ վառարանին  
Անուշ հեթեարներ կը պատմէր հանին.  
Երուանդ և Յուսիկ՝ նստած անոր քով՝  
Մըտիկ կ'ընէին ծիծաղկոտ դէմքով:

Սեղանին վըրայ կային այն բոլոր  
կաղանդի նուէրներ, սիրուն ու կըլոր .  
կարմըրուկ խնձոր, գեղնորակ նարինջ,  
ջամիչ, թուզ, ընկոյզ, կաղին՝ ամէ՛ն ինչ:  
Յանկարծ վեր ցատքեց իր տեղէն օռւսիկ.  
Դուռէն դուրս ելաւ թեթեւ՝ քնքուշիկ,  
զտաւ իր պէպէք, դրկեց զայն ուժգին,  
Եւ համբուրելով ներս մըտաւ կըկին:

«Ինչու դուրս ելար», երբ հանին հարցուց,  
Յուսիկ որ կ'ուղէր ըսել առաջուց .  
«Մենք տնինք ըսաւ, կաղանդ, նոր տարի,  
«Բայց իմ պէպէքս դուրսը թող սառի՛»

Գուրը առայինուրիններուն մայրն է:

### ՀՅ. ՄԻԱՄԻՏԻ ՄԸ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆԸ

( Մ Ա Ն Բ Ա Վ, է Պ )

Փարիզի Տնկարանական Պարտէզին վերակացուն անդամ մը երկու հատ խոշոր ու համեղ թուզ կու տայ ծառաներէն մէկուն՝ պատուիրելով որ Պիւֆօնին (\*) ընծայ տանի:

Ճամբան, խեղճ ծառան՝ թուզերուն աղոտորութեան չկրնալով գիմանալ՝ մէկ հատը կ'ուտէ: Պիւֆօն՝ վերակացուին նամակէն իմանալովթէ երկուք

(\*) Պիւֆօն, մեծ քննակառում Ֆրանսացի, ծնաւ 1707ին եւ մեռաւ 1788ին:

պիտի ըլլան թուզերը՝ կը հարցնէ ծառային թէ  
«Պէր է միւս թուզը»:  
— Միւսը կերայ, պարոն, կ'ըսէ բարեմիտ  
ծառան կարմրելով:  
— Ինչպէ՞ս, կ'ըսէ Պիւֆօն զարմանքով:  
— Այսպէ՞ս ըրի, պարոն, կ'ըսէ միամիտը,  
երկըրդ թուզն ալ բերանը նետելով:

Երնե՛կ անոր որ խելօփին  
Յարգ ճամանակու խելի ունի,  
Երնե՛կ անոր որ անմիտին  
Համբերելու սիրս ունի:

### ՀՅ. Գ Ո Ւ Թ

Ոտքը բոպիկ, գըլուխը բաց,  
Փորն անօթի, գէմքը գեղնած,  
Չունէր հայր, մայր և ոչ ալ տէր,  
Դունէ ի դուռ կը պըտըտէր,  
Աչքերը միշտ լալէն ուռած՝  
Ան կը խնդրէր հադուստ ու հաց :

Իր վիշտերը ամէն մէկուն  
Ան կը պատմէր առտու, իր կուն .  
Փուշ գուշ եղաւ մարդոյ մարմին  
Ականջ գնելով անոր ձայնին .  
Եւ բարեսիրտ աըզաք անոր  
Տըւին բաներ հինցած կամնոր :

Աս որ տեսաւ բարի Զաքէն  
Ցօն արցունքի սրբեց աշքէն.  
Վաղեց, զընաց և իր մօրկան  
Բսաւ. «Մայրիկ, ախ, այս որքան  
Որբ տըղաքներ կը տառապին . . . :  
Ունեցածներս տուր սա որբին»:

«Ապրիս, որդեակ» ըստ հայրը.  
Եւ համբուրեց դայն իր մայրը:  
Քիչ վերջ Զաքէն մեծ մէկ ծըլար  
Սանձնեց որբին, որ կը գողար :  
Ուրախ եղաւ որբը յուզուած,  
«Կեցցե՞ս» ըստ վերէն Աստուած:

---



---

## 50. ՏՈՐԵԿ ԵՒ ԳԻՇԵՐ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Թէեւ երկերը անշարժ կ'երեւայ, սակայն միշտ  
կը դառնայ և մենք ալ անոր հետ : Այս շարժ-  
ման միջոցին երկրիս մէկ մասը արեւին դէմ կու-  
գայ և ցորեկ կըլլայ : Բայց միւս մասը մըութեան  
մէջ կը մնայ և գիշեր կըլլայ : Այսպէս, շարունակ  
դառնալով մեղի ցորեկ և լցո եղած ատեն, ուրիշ  
տեղ գիշեր կը տիրէ :

Ցորեկ ու գիշեր միասին կը կաղմեն քսան և

չորս ժամ. ըսել է 24 ժամն անդամ մը երկերը կը  
դառնայ ինք իր վրայ :

Սակայն երկիրը ուրիշ շարժում մալ ունի :  
տարին մէկ անդամ ալ արեւին շուրջը կը դառ-  
նայ, եւ ասկէ առաջ կուղան տարիին չորս եղա-  
նակները :

Մէկ տարին կ'ընէ երեք հարիւր վաթսուն և  
հինգ օր : Արդ՝ եթէ այսօր ութ տարեկան էք,  
մինչեւ որ ինը տարու բլլաք, երկիրը մէկ անդամ  
արեւին շուրջը եւ 365 անդամ ալ ինք իր վրայ  
շրջան պիտի ընէ :

---

Տիեզերի մէջ ամեն բան Աստուծոյ իմաստո-  
րիւմը կը հոյակէ :

Ապերախսներ շատ ես զրած,  
Ամենեւին մի՛ դզոհար.  
Յայտնի նրան է թեզ համար  
Որ շատորիւն շատ ես յրած:

---

Ժանկէն՝ երկարը  
Կուտուի կը մաշուի.  
Հոգէն խաչ մարդը  
Սըրտով կը մաշուի:

---

51. ԱՐՈՒԱԿԸ

«Սիրուն առուակ, ինչո՞ւ այդպէս  
Չորերն ի վար դու կը շտապես,  
Ճամբուդ կէսը ըրիր արդէն,  
Իրիկուան կայ դեռ շատ ատեն.  
Ոհ, չե՞ս սիրեր խաղ ու բերկրանք—  
Պահ մը կեցիր, հետըդ խաղանք:»

Առուակն ըստաւ ձորին մէջէն.—  
«Խաղ եւ բերկրանք ինձ համար չեն.  
Ինձ կը սպասեն անմիւ գործեր  
Զիս խաղալու դուն մի՛ փորձեր,  
Ժամանակու է խիստ թանկագին,  
Պէտք է գործեմ եռանդագին:

Ինձ կը սպասեն քիչ մը հեռուն  
Մեծ անխւներ ջաղացքներուն,  
Թուլցած խոտը, թոռմած ծաղիկ  
Ա՛յս կը քաշեն ջուրիս զովիկ,  
Գառնուկներու ծարաւ խումբեր  
Ջուր կը խնդրեն խիստ անհամբեր:

Ջուր կը խնդրեն առատարար  
Լըւացարան ու խոհարար,  
Այս ամէնուն պէտք է հարգաւ  
Ժամանակին համնիմ կարգաւ,  
Մընաս բարով, ազնիւ տըլայ,  
Մինչեւ ծովը ինձ շատ գործ կայ:»

52. ԱՊԱԿԻՒՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Ապակիէն կը շինուին ակնոցներ՝ որոնք աչքի  
տկարութիւնները գարմանելու կը ծառայեն: Գիւ-  
տուններն ապակիէ կը յինեն այնպիսի գործիքներ,  
որոնցմով կարելի կ'ըլլայ տեսնել շատ հեռաւոր ա-  
ռարկաներ (հեռադէս), ինչպէս նաև գործիքներ՝  
որով կարող կ'ըլլանք տեսնել ամէնէն մանր իրերը  
(մանրադէս), զոր չպիտի կընայինք տեսնել պարզ  
աչքով:

Պարտիզպաններն ալ երբեմն ապակի կը գոր-  
ծածեն՝ տունկերը ցուրտէն պահպանելու եւ ա-  
նոնց աւելի ջերմութիւն տալու համար:

Ապակին այնպիսի յատկութիւն մ'ունի որ  
ջերմութիւնը ներս կը մոցընէ, բայց չի թողուր որ  
դուրս ելլէ: Ապակիէ ծածկոցը կը նմանի սենեակի  
մը՝ որուն մէջ ջերմութիւնը, անդամ մը մտնելէ  
ետքը, հնո՞ բանտարկուած կը մնայ:

Ապակին սա՛ անպատեհութիւնն ունի որ գիւ-  
րաբեկ է, այսինքն գիւրաւ կը կոտրի. կոտրած ա-  
պակիի կոտրները շատ հատու են և գէշ կերպով  
վիրաւորեն:

Օգտակար համելիկն Ապակապատիւ է :

Տըգէտին թէ դաս կու տաս,  
Մոված մարդուն ըսպաս կու տաս.  
Մերկ որդին կերպաս կու տաս,  
Մատանին մեծ վընաս կու տաս:

53. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Ո՞վ սուրբ վայրեր, անհոգ ժամեր իմ կենաց,  
Որ մտքիս մէջ քաղցր յիշատակ մ'էք թողած.  
Ըսէ՛ք ինձի, չէ՛ կարելի ետ դառնաք,  
Այրած սրտիկս զովացնել դալ փութաք:

Ի՞նչ անուշ է դըպրոցական կեանքն անմեղ,  
Ուր եղբօր պէս կ'ապրին տըզաք սիրազեղ.  
Մտերմութեան կապով մը սիրս կը կապուին,  
Եւ այդ կապով միմեանց ընկեր կը լինին:

Բարեկամաց մէջ ամէնէն քաղցլներն  
Են դպրոցի ու դասատան ընկերներն,  
Որոնց սիրուն յիշատակներ քան զայլոցն,  
Կուտան սրտին՝ կարօտի քաղցր սփոփանք:

Ո՞հ, երջանիկ էք դուք, սիրուն մանուկներ,  
Որ ձեր անմեղ ժամերն ուսման նուիրեր՝  
Մեղուի պէս ծաղիկներէն հիւթ քաղեք,  
Եւ աշխարհի ո՛չ հոգ, ո՛չ վիշտը կը բք:

---

Մանկութեան առաջին զգացումներն ու տպառ-  
րութիւնները անցինց յիշատակ մը կը բողուն  
մարդուս մժիմ մէջ :

---

Ինչ որ կը սորվի մարդս օրօրցին մէջ, միմյեւ  
գերեզման կը տես:

54. Ո՞Ր ՏՇԱՆ ԱՂԷԿ ԳԻՐ ՊԻՏԻ ԳՐԵ

(ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ)

Ճարոնի մէջ սովորութիւն կայ որ տարուան  
առաջին կամ երկրորդ օրը գիր սորվող տղաք  
թղթի կտորներու վրայ քանի մը տող գիր կը գրեն:  
Յետոյ այդ թղթերը կը ծալուին, կը փաթթուին  
կարմիր և ոսկեգոյն լարերով և կը դրուին կուռ-  
քերուն տակ գտնուող գարակին մէջ:

Ամսուն տամնըհինգի օրը կոտտան բակին  
մէջ կը վառուի և թուղթերն անոր մէջ կը  
նետուին, մինչ տղաք եռանդով կը դիտեն թէ ի-  
րենցմէ որո՞ւն թուղթը օդին մէջ ամէնէն բարձր  
կ'ելլէ բոցերուն հետո վասն զի այնպէս կը հաւա-  
տան թէ զայն դրող տղան շատ հանճարեղ քար-  
տուղար մը պիտի ըլլայ:

Կը հասկնաք հարկաւ թէ այս չէ լաւագոյն  
միջոց՝ գիտնալու համար թէ ձեր մէջէն ո՛վ պիտի  
ըլլայ քաջ գեղագիր: Երբ աշակերտ մը հոգ կը  
տանի ճիշդ օրինակին նման գրելու և վարժապե-  
տին պատուէրին համեմատ բաներու գրիչը՝ տա-  
րակոյս չունիմ թէ աղէկ գրել պիտի սորվին երբ  
գեռ տղայ էի, վարժապետ կ'ըսէր ինձի—Ո՛վ որ  
կ'ուղէ լաւ գրել, պէտք է նախ սիրահար ըլլայ  
գրելու:

---

Քեզի յանձնուած գործը ուշադրութեամբ կատարէ,  
երէ կ'ուղես յաջողակ եւ արդիւնաւոր ըլլայ:

ՏՕՒՄԻՆ, ՄՈԼՈՐԱԿ ԵՒ ԼՈՒՍԱԽՈՐՆԵՐ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Ալիթարները որ կը փայլին դիշեր ատեն, անթիւ են : Մեղի ամէնէն մօտն է լուսինը, որ մեր երկրին շուրջը կը դառնայ և անկէ 49 անգամ փոքր է :

Լուսինն ալ երկիր մ'է . անոր մէջ բարձր լեռներ կան : Լուսինն ինքիրմէ լոյս չունի :

Ի՞նչու ուրեմն մեզի լուսաւոր կ'երեւայ դիշեր ատեն :—Վան զի արեւը կը լուսաւորէ լուսնին այն կողմը որ մեզի դէմ կը դանուի :

Երբեմն լուսինը կը դանուի Արեւին և երկրիս մէջտեղը և մէնք՝ արեւէն լուսաւորուած կողմն մէկ հատուածը միայն կը տեսնենք : Այս է դունի մահիկ կոչուածը :

Լուսինին բաղդամամի մեզմէ շատ՝ շատ աւելի հեռու են ախթարները, անսնցմէ ոմանք մեր երկրին նման են, արեւէն կ'առնեն իրենց լոյսը և անոր շուրջը կը դառնան : Ասոնք մոլորակ կը կոչուին :

Ուրիշներ ալ կը նմանին արեւին, եւ անոր պէս կը փայլին իրենց յատուկ լոյսով : Ասոնք են բուն ախթարները :

Երբեմն երկինքին մէջ կ'երեւան նաեւ պոչունեցող լուսաւորներ, ասոնք ալ կը կոչուին զիաւոր :

Բոլոր այս երկնային մարմինները թէեւ ան-

55. ԴԱՐԲՆՈՑԻՆ ՄԷԶ

Վարպետ ու աշկերտ կայնած դէմ դէմի՝  
Կրակն են խոթեր ձողերն երկաթի:  
Աշկերտ մ'ալ «փո՛ւֆ փո՛ւֆ» կը փըչէ փըչոյ,  
Եւ վառարանէն կ'ելլեն ծուխ ու բոյ:

Ծանըր մուրճերով՝ կարմիր երկալէն  
Պէս պէս գործիքներ շուտով կը կոփէն,  
Հոն՝ սալին վրայ՝ «թաքը թիքը թաք»  
Կացին, բահ, բըրիչ, նաեւ դամ, ուրագ,

Հոն, տե՛ս, աշկերտ մը՝ բռնած է ձեռքին՝  
Ցեսանին վըրայ՝ դեռ գուլ մի կացին.  
Շուտ կը դարձընէ անիւր «խըռ խուռ»  
Սըրելու համար գործիքն ամրակուռ:

Հոս ալ ուրիշ մը՝ հաստ երկալին քով՝  
Քրտինք կը թափէ փըշալով հեւքով  
Կը զարնէ մուրճը անվերջ «տանկատանկ»  
Աստուած վարձատրէ իր ճիգերն ու ջանք:

Ամենիս ալ ծնած ենի աշխատելու համար :

Գործառրին քրիմիլը իր ցաւերուն սպեղանին եւ  
հանգստութեան աղբիւրն է:

շարժ կերեւան բայց կը շարժին և իրավու շուրջը  
կը դառնան։ իրենց շարժումները կանոնաւորուած  
են զարմանալի ներդաշնակութիւնով մը։

Տիեզերին զարմանալի ներդաշնակութիւնը Աս-  
տիւծոյ անձան իմաստուրեան ապացոյցն է։

### 57. ԵՐԵՔ ՃԱՌԱԳԱՅՔՆԵՐ

1.—Երեք սիրուն ճառագ այժմներ  
Մէկդի թաղլով խաղ ու պարիկ՝  
Լաւ փափաք մըն էին յայտներ  
Վար բերելու մէյ մէկ բարիք։—

Եւ իրիկունն արեգակին  
Ծոյն երթային պիտի կր'ին։

2.—Առաջինը տան մը տրժգոյն  
Գուռէն մըտաւ տրդու մը քով.  
Զըւարթացաւ մանուկն իսկոյն  
Եւ զայն բռնել ուզեց ձեռքով։—  
Շող և մանուկի ի միասին

Լաւ բացիսրիկ մը խաղացին։

3.—Երկրորդն եկաւ սենեակ մը մութ  
Ուր հիւանդ կին մը կը հեւար.  
Եւ իր ցորքով գորովագութ  
Շոյեց անոր գէմքը նիհար։—  
Ու հիւանդը պահ մը մոռցաւ  
իր դառնագին վիշտերն ու ցաւ։

4.—Իսկ երբորդը՝ լըռիկ, ըզգոյն՝  
իջու թոռմած ծաղկի մը քով.  
Մըտաւ անոր ծոյը քնքոյց  
Ոգեւորեց զայն նոր կեանքով։—  
Գլուխը վերցուց ծաղիկն իսկոյն.  
Պարզեց թեւելոն իր գոյնզգոյն։

5.—Եւ երբ միժնեց անոնք նորէն  
Դարձան իրենց հօր՝ արեւուն.  
Ու պատմեցին զըւարթօրէն  
Իրենց գործեր բարին սիրուն։

Արեւն ըստաւ. — «Շատ մեծ բարիք  
Գործած էք գուք, հազար ապրիք»։

Կրրակն որ Աստուծ վառէ,  
Մարդու մարել յէ կարող,  
Ճրագն որ Աստուծ մարէ  
Մարդու վառել յէ կարող։

### 58. ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ասեղը մեծ գեր կը կատարէ կնոջ կեանքին  
մէջ. գրեթէ անոր սեփական տարրն է։ Ասեղին  
շնորհիւ, աղքատ աղջիկ մը՝ գործաւորուհի մը՝  
կինայ պատուաւոր ապրուստ հայթայթել եւ տան-  
տիկին մը կարեւոր խնայութիւններ ըներ. Հարուստ  
կամ իշխանազուն տիկիններու և օրիորդներու հա-  
մար ալ քաղցր զբաղում մ'է ասեղը, ոչ միայն

գատարկութեան ձանձրոյթէն կ'աղատէ զա-  
նոնք, այլ և առիթ կ'ընծայէ անոնց՝ իրենց ձեռքի  
վաստակով աղքատները մսիթարելու։ Ասեղը ամէն  
ժամանակ կիներու գլխաւոր զբաղումը եղած է։  
Վաղեմի քաղաքալիքուած աղդերու, մասնաւորա-  
պէս Յոյներու և Հռոմայեցիներու տիկինները իրենց  
հագուստները իրենք կը կարէին, նոյնպէս իրենց  
ամուսիններուն ու զաւայներուն հանդերձները։  
Մեծն Աղեքասնդր պարծանքով ցոյց կուտար իր  
հանդերձները, զորո իր քոյրերը կը կարէին, Օ-  
գոստոս կայսրը իր կիոջ և աղջիկներուն կարած  
գոստոս կայսրը իր կիոջ և աղջիկներուն կարած  
հագուստները միայն կը հաղնէր։ Մառի Անթուա-  
նէթ՝ բանտարկութեան միջնորդ իր զգեստները  
ինք կը կարկատէր, և որչափ կ'օրհնէր ինքինքը։  
որ իր աղջիկնութեան ժամանակ չէր արհամարհած  
ասեղնադործական աշխատութիւնները։

Ես յաւ բաղայ անոր կ'ըսեմ՝  
Որուն բղժիշկ՝ օդի ու ջուրն է,  
Ես առողջ մարդ անոր կ'ըսեմ  
Որուն համեմ՝ սփս սիսորն է։

— Տրգէս ես ու խոնարհ եղա՛ր,  
Գիտունի չափ պատիւ ունիս,  
— Գիտուն ես ու հրպարտ եղա՛ր,  
Տրգէսի չափ պատիւ յունիս։

## 59. ԱՍՏՈՒԱԾ

Մայրիկ, նայէ, ի՞նչպէս սիրուն  
Են այս ծաղիկներ .  
Կարմիր, ճերմակ և ոսկեգոյն  
Դաշտն է լեփ-լեցուն։  
Ի՞նչ ալ անուշ հոտ ունին, մայր,  
Սիրեմես զանսնք.  
Մին է զմուխտ, միւսը գոհար՝  
Գոյն ունին վառ վառ։  
Մայր, ո՞վ արդեօք զանոնք ըրաւ,  
Ո՞վ ցանեց այսպէս։  
— Աստուա՛ծ, տղաս, նա՛ որ տուաւ  
Մեղ բարիք անբաւ։  
Մայրիկ, նայէ, ի՞նչպէս աղուուր  
Են այս թռչուններ,  
Ունին վափուկ թեւ գունաւոր  
Հանդերձ վառաւոր։  
Ճիւղէ ի ճիւղ կը թըռչըտին,  
Սնտառն է բռներ  
իրենց ճիվ ճիվ ու՝ երբ կամին՝  
կը թեւեն յերկին։  
Մայր, ո՞վ արդեօք զանոնք ըրաւ  
Այսպէս գեղեցիկ։  
— Աստուա՛ծ, տղաս, նա որ տըւաւ  
Մեղ բարիք անբաւ։

Մայրի՛կ, նայԵ՛, ի՞նչպէս պայծառ  
Են այս ասողիկներ .  
Կը զարդարեն երկնակամարն ,  
Ու են անհամար :  
Մին քան զմիւսն է լուսադեղ ,  
Եւ՝ մթութեան մէջ  
Իբրեւ մէրմէկ վառին կանթեղ .  
Քանի՛ են շքեղ :  
Մայր, ո՞վ արգեօք զանոնք ըրաւ ,  
Ո՞վ վառեց այսպէս :  
—Ասուած , տղաս , նա որ տուաւ  
Մեղ բարիք անբաւ .

---

Ասուած՝ այժիդ առաջէն  
Բըռնե՛, զընա՛ շիփ-շիտակ ,  
Մի՛ հոգար թէ քու ետեւէն  
Ո՞վ կու զայ քեզ հակառակ :

---

Ասուած , Ասուած , ո՞վ որ ըստ,  
Սիրեց զայն Տէր , զընորհ ըրտաւ :

## 60. ԻՆՉՊԷՇՍ ՊԷՏՔ Է ԿԱՐԴԱԼ

(ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ)

Ի՞նչպէս որ կը խօսինք, այնպէս ալ պէտք է  
կարգանքը երբոր Յակոր կը կարգայ՝ շարունակ  
նոյն ձայնը կը հանէ և ամէն մէկ բառին վրայ կը  
կենայ. կարծես թէ շունչը կը կտրի:

Արիկա տղէ՞կ կարգալ է:

Անշուշտ ո՛չ:

Հիմայ, մոխի՛ ըրէ իր քոյրը՝ Սաթինիկ՝ որ ընդ-  
հակառակ շատ շուտ կը կարգայ, բայց տեղ տեղ  
կը կենայ. երբոր ստորակէտի, միջակէտիհանդիպի,  
և աւելի՛ կանգ կ'առնէ, երբոր խօսքը վերցակէտով  
կը լմնայ. Ահա այսպէս կարգալու է ամէն տղայ:

Յովսէփ ալ կարգալու ատեն պակասութիւն  
մունի. ո՛ւր որ կէտ կամ ստորակէտ չկայ՝ ձայնք  
կը կտրէ որ շունչ առնէ. շատ անգամ բառին կէտը  
կ'արտասանէ եւ գագրելէ ետեւ նորէն կը սկսի: Ա-  
ռանց կարգացածին իմաստն հասկնալու , երբեմն  
բարձր եւ երբեմն ցած ձայն կը հանէ: Լոողը կը  
կարծէ թէ Յովսէփ կ'երգէ կամ կուլայ, ինչու որ  
Յովսէփ լսւ կարգալ չի գիտեր:

Իսկ Պօղոս կարգացած ատեն ցոյց կուտայ թէ  
լսւ կը հասկնայ գրտածը՝ ինչու որ իմաստին հա-  
մեմատ կը փոխէ ձայնը եւ հեռուէն լսողը կը  
կարծէ թէ Պօղոս իր գիրքին հետ կը խօսի, ի՞նչպէս  
կը խօսի եղբօրն ու հօրը հետ:

Արդեօք Յակոբ եւ Յովանէփի պիտի յաջողի՞ն  
Պօղոսին պէս կարգալու:

—Անչուշտ, եթէ անոր պէս մոտադիր ըլլան :

Յարաւեւորիւնն ու աշխատորիւնը կեանիի  
թեռը կը թերեւցնեն :

### Ը1. ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՌ

Դաշտերուն մէջ ձիւնն հալեցաւ,  
Կենդանարար սիւքն ըսկսաւ,  
Սառնամանիք, հողմ ձըմեռուան,  
Օ՛հ, վերջապէս անյոյտացան:

Բերկրութիւն է ամէն մարդոց.  
«Քրիստոս յարեաՌ ի մեռելոց»:

Այդի, պարտէղ զարդարուեցան,  
Ծառերն ամէն կանաչացան,  
Ծիծեռնակն ու ամէն թռչուն  
Ողջունեցին նորեկ գարուն:

Ցնծութիւն է հարուստ մարդոց.  
«Քրիստոս յարեաՌ ի մեռելոց»:

Բազմութիւնը մեծ ու փռքը.

Ճողովը եկեղեցին,

Հարս ու աղջիկ զարդարուեցան  
Խնչպէս ծաղիկ գալնանային:

Բերկրութիւն է բոլոր մարդոց.

«Քրիստոս յարեաՌ ի մեռելոց»:

Ճամին մէջը՝ վիզը ծըռած

Հագուստները պատառոստած

Բարի վրայ ոտքը բոպիկ

ՏեսէՌ, Ի'զրայը, ո՞վ է կանգնած,

Սուգ ու լաց է աղքատ մարդոց.

«Քրիստոս յարեաՌ ի մեռելոց»:

Մանկիկներով շրջապատուած

Նա աղքատ մ'է խեղճ ու քաղցած,

Նա տկար է, անօդնական,

Մըսիթարենք, եղբայր, մենք զայն:

Տանջանք, մահ է աղքատ մարդոց.

«Քրիստոս յարեաՌ ի մեռելոց»:

Հարուսին ողորմորիւնը՝ աղիասին օրհնութիւնը:

Որ ողորմի աղիասին, փոխ Տայ Աստծոյ:

62. ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵՐ)

Մարմիններն ունին ուժ մը որով ուրիշ թերթեւ մարմիններն իրենց կը քաշեն, լոյս կ'արձակեն եւ կենդանիներուն մէջ ջղային ցնցում կը պատճառեն։ Այդ զօրութիւնը կը կոչուի Եղեկտրականութիւն։

Քրիստոսէն 600 տարի առաջ կ'ապրէր Թաղէս փիլտրափան։ Ան գտաւ մարմիններուն այդ զօրութիւնը՝ սաթի միջոցաւ (սարդոյն)։

Շփումը ելեկտրականութիւն յառաջ կը բերէ։ Խնչպէս մութ սենեակի մը մէջ, երբ կատուին կոնսակը շփենք, խօկոն կը նշմարուին փոքրիկ կայծեր. այս է ելեկտրականութիւնը։ Կնքամնմով չուխայի վրայ շփելէ վերջ երբ շիւղի մը մօտեցնենք, կնքամնմը զայն իրեն կը քաշէ։ Նոյնպէս մագնիսն ու սաթը շփուելով՝ փոքրիկ շիւղերը, ասեղը, և այլն իրենց կրնան քաշել վասն զի ելեկտրական զօրութիւն կը պարունակեն։

Երկու տեսակ ելեկտրականութիւն կայ. մէկը կը կոչուի Դրական եւ միւսը՝ Ճիսական։ Դրականն ու ժխտականը զիրար կը քաշեն, իսկ համասեռները, երբ իրարու հանդիպին, զիրար կը վանեն։

Գիտութիւնը սգիտութեան խոսովանութիւնն է :

63. ՏԻՊԱՐ ՔԱՂԱՆԱՆ

Հագած սեւ ըզգեստ, գըլուկիը փակեղ կը շըլջի տէրտէրն ամէն տուն ու տեղ, Սըլրութեան ողջոյն ցանէ ամէն դի, իր բերնէն, կարծես, մեղըր կը կաթի։

Շնորհալի ու հեղ այդ տէրտէրն հայ է, Որ իր օրհնենքը քեզի կ'ընծայէ։

Երբ ժամկոչ աղբարն՝ լցո առաւօտուն՝ կը հընչեցլնէ կոչնակը ժամուն։

Տէրտէրն հոն դիմէ քոյլերով արագ կարդար աղօթել ընել պատարագ։

Սուրբ, առաքինի այդ տէրտէրն հայ է, Որ մաս ու նըշխարք մեզի կ'ընծայէ։

Նորածին մանուկն երբոր ժամ տանին, կը մըլըրտէ զայն մէջն աւազանին, ձշմարիտ հաւատք, յոյս ու անկեղծ սէր ներշնչէ անոր մեր ծերուկ տէրտէր։

Թաւ ձայնով կ'երդէ «Մըլըրտի՞ Քրիստոս», իր բերնէն բղխի աղօթք մշտահոս։

Երբոր հարսնիք կայ, շուրջառը ուսին՝ Նարօտ կը կապէ հարսին ու վեսին։

Շընորհաւորանք, տաղեր, շարական Զըւարթ շըշտերով կ'ըսէ տէր պատան։

«Օրհնեալ եղեցի, սրդեալի, այս պըսակ Որ առատ նուկըով լեցուց իմ քըսակ»։

Դարձեալ, երբ կու գայ օրը մեր վերջին,  
Ու երկինք կանչէ մեղ ձայնը ֆրկչին,  
Հայ տէրտէրն է որ մինչեւ գերեզման  
Կու գայ կատարել կարդը սուրբ թաղման :

Մահերդակ գանձով ու խաչով, այն տեղ  
Կը գոցէ փոսը, կօքնէ վերջին հեղ :

Ուր որ տեսնես զինք, փութա՛, իր աջն ա՛ռ,  
Ուր որ ներկայ է, կեցի՛ր հոն պատկառ :  
Մեր միջնորդն է ան՝ Աստուծոյ առջին,  
Սուրբ պաշտօնեան է կրօնի ու խաչին :

Հեղուկ ու բարի հայ քահանային  
Աշքերն առ Աստուծոյ աւէտ կը հային :

Իր ժողովուրդին հովիւն անձնըւէր  
Աստուած է կոչեր, Աստուած պարդեւէր,  
Հօտը տէրտէրին ու տէրտէրին հօտին  
Միշտ եւ հանա զալ մշմեանց կարօտին :

Տէրտէ՛ր, փարատէ՛ մեր հոգուն ցաւեր  
Մեղի սուլբյուր Աստուծոյ պատուէր :

### ԹԱ ԳԻՐՔԸ

Աղքատ ծնանիլ, որդեակ իմ, դժբաղդու-  
թիւն մը համարուած է: Լաւ, այս դժբաղդու-  
թեան աւաշին դարմանն է ուսումը Անիկա՛ որ լաւ  
դասուաւութիւն ու ուսչ է, իւրուն իւ զբայ թ  
իր արժէքը կը կնապատկուած է: Անիկա՛ առաւել կը

յարգէ իր անձն և առաւել կը յարդուի զինք ճանչ-  
ցողներէն :

Ուստի վայրկեան մ'իսկ մի՛ կորսնցներ, երբ  
երթաս նախա դպրոցի նստարաններուն վրայ ։ Սի-  
րէ՛ գիրքդ որով կը ջանաս լուսաւորել մատաղ ի-  
մացականութիւնդ. սերտէ՛ զայն փութաջան, և մի  
առ մի խլէ անոր բոլոր դասերը: Փոքրիկ գիրքդ  
կը սիրէ զքեզ, թէեւ գուն մտքէդ անդամ չես  
անցըներ: բարեկամ մ'է ան որ քեզի կը խօսի և  
կուզէ զքեզ լուսաւորել: Փոքրիկ սև կէտերէ  
բաղկացած այս կանոնաւոյ տողերն, որ աչքիդ-  
առջեւ կը պարզաւին, զանոնք ո՞վ տողած է, եթէ  
ոչ զքեզ սիրողի մը ձեռքը: Մայրդ շէ՛ մինակ  
որ խանդակաթ աչքով կը գիտէ զքեզ: Անիկա՛ ալ  
որ քեզի կը խօսի հոս զիրքեդ ձայնով անձանօթ՝  
այլ անձնուէր բարեկամ մ'է որ կը բաղձայ երջա-  
նիկ տեսնել զքեզ: Անսա՛, որդեակ իմ, գիրքիդ  
դասերուն, սերտէ՛ որչափ կը մատութիւնը  
տակաւ առ տակաւ կու գայ՝ քանի՛ տգիտութիւնը  
խոյս տայ, և իմաստութիւնն՝ երջանկութիւնն է:

Աղյատը յէ դժբաղդ՝ այլ սզէ՛սը:

Ուստի եւ դասիարակուրիւն կը հարեն  
կեանիի ձամբան :

Տղիստրիւնը մՏին զիշերն է:

65. ՄԱՅՐԻԿԱ

Ո՞վ կերակրեց զիս՝ տալով ծիծ անուշ,  
Ո՞վ առաւ իր դիրէն որ ննջեմ մուշ մուշ,  
իմ վարդ երեսիս ո՞վ ծաղիկ թափեց.  
—Մայրիկս :

Երբ իմ աչքերէս փախաւ քուն՝ գնաց,  
Ո՞վ ինձ անուշիկ օրօրներ ասաց,  
Եւ թեւերուն մէջ օրեց որ չը լամ.  
—Մայրիկս :

Ո՞վ նստաւ հսկեց իմ մատաղ դլխուն,  
Երբ մէջ օրրանիս ննջէի սիրուն,  
Ով սիրոյ քաղցրիկ արցունքներ թափեց.  
—Մայրիկս :

Երբ կծու ցաւով կուլայի ես միշտ,  
Ո՞վ իմ աչք սրբեց, թեթեւցուց իմ վիշտ,  
Ահ ու գող ըզգաց որ ես չը մեռնիմ.  
—Մայրիկս :

Ո՞վ վաղեց օգնել երբ ես ինկայ վար,  
Եւ պատմեց ինձ վէպ որ ըլլայ ինձ ճար,  
Պագաւ ցաւած տեղն որ տանի դարման.  
—Մայրիկս :

Ո՞վ աղօժք ուսուց իմ բերնիս քնքուշ,  
Որ պաշտեմ Աստուած, ըլլամ միշտ ըզգուշ,  
Եւ խելքով չնորհքով իմ կեանքս անցընեմ.  
—Մայրիկս :

Եւ կրնամ երբեք մոռնալ քեղ, չո՛դիս,  
Դուն որ սիրեցիր ու հոդացիր զիս,  
Եւ այնչափ ցաւեր սիրով քաշեցիր.

—Մայրիկս :

Ո՞հ, այդպիսի բան միտքէս չի անցնիր,  
Եւ դուն, ո՞վ Աստուած, իմ արեւ պահիր.  
Ցուսամ վարձատրել քու անբաւ հոդեր,  
—Մայրիկս :

Իսկ երբ ըլլաս դուն տըկար՝ պառաւուկ՝  
Իմ հըզօր բազուկ քեղ ըլլայ նեցուկ,  
Ես պիտի սիոփեմ բոլոր քու ցաւեր,  
—Մայրիկս :

Եւ երբոր տեսնեմ որ գլուխըդ ծըսի,  
Ես պիտի հսկեմ մօտ քու ոընարի,  
Եւ պրտիս խորէն պիտ' արտոսր թափեմ  
—Մայրիկս :

Երախտագէս ըստամֆ մեր ծնողին, եւ շանանի  
փոխարինել անոնց անձնութրինն ու  
զնողութիւնները :

Ի՞նչ անուշ է մօր յիշատակը. Ի՞նինչ կրնայ  
մարդոց սրտեն չնցել զայն :



ՅՅ. ՇԱՆԹԱՐԳԵԼ

(ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ՏԱՐՐԵԲ)

Կայծակն ելեկտրականութենէ յառաջ կուցայ ։ Երկու ամպ իրարու քովլէ անցած ատեն՝ մէկուն ելեկտրական զօրութիւնը միւսին տեղը բռնել կ'ուղէ եւ այսպէս երկու հակառակ զօրութիւններ միանալով կրակէ գունտի պէս կ'ըլլան եւ առկէ կը դոյանայ կայծակ (շանթ) եւ որոտում (գոռալ) ։

Կայծակը, երբ տեղ մը կ'իջնէ, կ'այրէ՝ կը փցնէ շէնքերը, կը սպաննէ կենդանիները և կ'աւերէ ամէն ինչ ։ Բայց ֆրանքլին անուն Ամերիկացին ասոր առաջքն առնելու համար հնարած է շանթարգելլ ։

Երկայն ձողի մը ծայրը կը հաստատեն մետաղէ գաւաղան մը. այս գաւաղանին վարի ծայրէն շղթայ մը կը կապեն և ձողին երկայնութեամբ կ'իջեցնեն մինչև մօտաւոր հորի մը մէջ ։ Կայծակը, որ ելեկտրական հոսանք մ'է, շղթային վրայէն կ'իջնէ մինչեւ հորին տակը, ջուրին մէջ առանց շէնքերուն վնասելու ։

Բարձր և սուր կատարներ ունին աւելի, ձգողական զօրութիւն ։ Ուստի վորթորիկի ժամանակ բարձր ծառերու տակ պատապարուիլ վտանգաւոր է ։

Մարդկութեան մշմարիս բարեւարևերև անոնք են որ արդիւնաւոր զիւտով մը մարդկային բշուառութիւնները թերեւցուցին։

ՅՅ. ՄԱՆՈՒԿՆ ԵՒ ԻՐ ԾԱՂԻԿ

Ընծայեցին ծաղիկ մ'ինծի ։

Զայն տնկեցի եւ ջըրեցի ։

Խնդրեմ, եկէ՛ք, թռչուններ ։

Բսէ՛ք թէ լաւ եմ ըրեր ։

Արե՛ւ, ծաղիկս դուն աճեցուր ։

Ամպի՛կ, անսոր վրայ թափէ՛ ջուր ։

— Գլուխըդ շիտակ բռնէ՛ վեր ։

Սիրուն ծաղիկ, մի՛ վախեր ։

Ես անհամբեր առառուն զովիկ

Պարտէղ կ'իջնեմ ծաղիկս քովիկ ։

Կը հարցնեմ թէ ան՝ լաւ ։

Գիշերն ամբողջ քընացաւ ։

Արեւուն հետ ամպ՝ միասին՝

Ծաղիկս աղուսոր աճեցուցին ։

Արե՛ւ ու ա'մպ, մէծապէս

Չեր բարիքէն գոհ եմ ես ։

Թիթեռնիկներ, եկէ՛ք հիմայ ։

Զմայեցէ՛ք ծաղիկս վրայ ։

Եւ դուն, թռչուն երգեցիկ ։

Գովէ՛ ծաղիկս գեղեցիկ ։

## ԱՂ ԶԿԱՆՍ

Ոսկի մազեր գերմանիկիս  
Խոպոպ կազմեր դլխուն վերեւ,  
Ծաւի աչուին անուշ ցողքով  
Իբրևու մէյ մէկ փայլին արեւ :

Ժըպիտ մանուշ՝ բերնին վըրայ.  
Երբ իս տեսնէ կը փիմթի միշտ,  
Հօրը վըրայ կը գուրգուրայ  
Կը փարատէ հոգերն ու վիշտ:

Կարծես հրեշտակ մ'է երկինքէն  
Իր հօրն ու մօր պարգեւ արդուած.  
Հրեշտա'կ, այսո, գերմանիկէն,  
Որեւն անոր պահէ Աստուած:

---

## ՅՅ. ԿՄԱԽՔ

Կմախքը ոսկորներուն ամրողութիւնն է, որ  
մարմինին մասերուն իր նեցուկ և պաշտպան կը  
ծառայէ: Այսպէս՝ գանկը և ողնաշարը կը պահ-  
պանեն ուղեղը և ողնածուծը: Կողին ոսկորները  
կը պաշտպանեն սիրան ու թռերը: Բազուկին ոս-  
կորները ձեռքի նեցուկներն են, իսկ աղղոթին ոս-  
կորները՝ ամբողջ մարմինին:

Մանուկներուն ոսկորները բաւական ժամա-  
նակ կակուղ և առաձգական կը մնան: Եթէ ա-

նոնց պնդանալը ուշանայ, յայտնի է թէ տղան  
ողնարեթութիւնն ըսուած հիւանդութեան ենթա-  
կայ եղած է: Այդ մանուկներուն սրունքները ի-  
րենց մարմինին ծանրութեան տակ շրջանակածեւ  
կը ծռին, ողնայարը կը կորանայ:

Ողնաթեք տղան ընդհանրապէս կուզ կ'ըլլայ:  
Ողնաթեքութիւնը առաջ կու գայ երբեմն՝  
մանուկներուն՝ ժամանակէն կանուխ կաթէ կըտ-  
րուելէն: Բայց յաճախ՝ մնունդի նոռազութեան և  
առողջապահութեան կանոններու զանցառութեան  
արդիւնք է: Այսպիսիներուն կարեւոր դարմանն  
է՝ լաւ մուռնդ, բացօդեայ կեանք եւ խոնաւութենէ  
զգուշութիւն:

---

Առողջութիւնը հարստութիւնն է:

---

Հոգածու ըլլան՝ մեր մարմինին առողջութեան:

---

Առողջ միսի առողջ մարմնին մեց:

---

## ՅՅ. ՏԱՄՆԱԲԱՆԵԱՅ ՊԱՏՈՒԻՐԱՆՔ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԴՈՑ

1. Ամէն առաւօտ, արեւուն լուսով  
իսկոյն անկողնէդ գուրս պիտի ցատկես,
2. Երեսդ ու ձեռքերդ՝ առատ պաղ ջըրով  
զիտ՝ անհըրաժեշտ լրւաս ու սըրբես.

3. Նոյն օրուան դասերդ՝ ուշագիր մըտքով  
Պիտի վերըստին հեգես ու սերտես .
  4. Յետոյ՝ անդանդագ , և ուրախ դէմքով  
Ուղղակի պիտի դպրատուն վաղես :
  5. Հռն , ակնածանքով և անկեղծ սիրով  
Պիտի վարժապետ յարգես ու պատուես :
  6. Հընազանդութեամբ , անդուլ , անխըռով  
Անոր պատուէրներն պիտի կատարես :
  7. Եւ՝ բընաւ երբեք՝ ձայնով ու խօսքով  
Ջըպիտի դասին խանդարում առթես :
  8. Տետրակդ ու գրքերդ ալ մեծ խընամքով  
Պիտի անաղարտ ու մաքուր պահես :
  9. Եւ՝ քեզ բարեկամը լաւ որոշելով՝  
Բարի տրղոցմէ միայն պիտ՝ ընտրես :
  10. Ամէն իրիկուն՝ լլուիկ ու շուտով  
Դպրոցէն շիտակ տուն պիտի դիմես :
- 

— Տղաֆ կանուխէն վարժութիւն թող ստանան  
կանոնաւոր աշխատութեան եւ ճշդապահութեան:

---

Սիրելի ըլլալու զիսաւոր միջոցներէ մէկն է  
բարեկրութիւնը :

---

Դպրոցը բարդական դարբնոց մ'է ուր կը<sup>1</sup>  
կովուի մանուկին միսքը :

---

## 70. ԱՌԱՐԿԱՆԵՐՈՒ ԽՈՒՄԲԵՐԸ

Առարկաներու խումբերը այլ եւ այլ անունով  
կ'որոշուին, այսպէս. դէղ մը խոտ, հոյլ մը ծաղիկ  
պըակ մը թուղթ, տրցակ մը բանալի, կապոց մը  
մանած, խուրձ մը հասկ, ծրար մը կտաւ, կարդ մը  
աշակերտ, խումբ մը տղաք, բեռ մը փայտ, կոյտ  
մը հոդ, հոյլ մը ախմար, տորմիդ մը առագաստա-  
նաւ, շարք մը ոսկի, ընթացք մը դաս, պարկ մը  
ածուխ, շեղ մը ջուր, շեղջ մը յարդ, դէղ մը ցախա-

— Նոյնպէս կըսուի. ձեռք մը հագուստ, փունջ  
մը ծաղիկ, հատոր մը գիրք, գլուխ մը սոխ, լոհ մը  
սապոն, ափ մը չամիչ, պաղունց մը աղ, կոմմ մը ա-  
պուխտ, պճեղ մը սխտոր, շերտ մը հաց, ողկոյզ մը  
խաղող, ծալք մը պաստեխ, չափ մը ցորեն, թիզ մը  
հասակ, եւայլն (տե՛ս ԼՐԾՑՈՒՑԻՉ ԴԱՍԼՆԹԱՑՔ,  
Էջ 54 և ԳՈՐԾՆ. ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ, Էջ 67,  
Հրահ. 28):

---

Ամէն բանի մէջ կարգ կանոն պահենի:

---

Ամէն բանի մէջ կարգ կայ  
Ամէն բանի մէջ շարք կայ  
ես աղայ, դուն աղայ  
Զաղա՞ցիր ով աղայ :

---

71. ԱՆՈՒԷՍ ԵՒ ԲԱԴ

Աղուկս

«Հերիք լողաս, բադի՛կ սիրուն,  
Քիչ մը խնայէ քու ոտքերուն.  
Եկուր, հետքդ հինէն նորէն  
Քիչ մը խօսինք մտերմօրէն:»

Բադ

—Հինը, նորը, պարոն աղուէս,  
Գուն ինձմէ շատ աղէկ գիտես.  
Խելացութիւնդ գիտեմ արդէն,  
Ռ' լի՞նչ կ'ուզես խեղճուկ բադէն:»

Աղուկս

—Կանանչին վրայ, աղնիւ ընկեր,  
Բադի փետուր մըն է ինկեր:  
Եկուր ու տես, ի՞նչ գեղանի,  
Փետուրներուդ կը նըմանի:»

Բադ

—Խումբ մը աղուէս եկան երէկ  
Ու լափեցին բողեր երեք.  
Զոհի փետուր է այդ՝ գիտես,  
Կ'ուզե՞ս միթէ բռնել քիթէս:»

72. ԱՆՇԱԼԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ

Շատ աղքատ մարդ մը գտաւ քսակ մը որուն  
մէջ 100 ոսկի կար «Այս ստակն իմն չէ, ըստ  
ինքնիրեն, պէտք է տէրը վնտուեմ:»

Իսկոյն մունետիկ կանչել կու տայ թէ քսակ  
մը ոսկի կորսնցնողը իրեն դիմերու է: Քսակին տէրն  
եկաւ գտաւ զինքը և այնպէս մը տուաւ պէտք  
եղած բացատրութիւննիրը որ կ'ապացուցանէր թէ  
ստուգիւ քսակը ի՞րն է: «Շատ ուրախ եմ ա՛ռ  
քսակդ-» ըստ աղքատը: Մարդը ուրախ և երախ-  
տագէտ ըլլալով՝ կ'ուզէ աղքատին քսան ոսկի  
տար, բայց աղքատը կը մերժէ: Ճամն ոսկի կու տայ  
և աղքատը նորէն կը մերժէ: Ոյն ատեն քսակին  
տէրը նետելով անոր առջեւ իր քսակը. «Ա՛ռ, քեզի՝  
պահէ, կ'ըսէ, քանի որ փոքրիկ նուէրս չես ընդու-  
նիր, ես ալ չեմ ընդունիր քսակը:»

Աղքատը, անոր սիրաը չփիրաւորելու համար,  
ոսկի մառաւ և իսկոյն տուաւ կոյր մուրացկանի  
մը որ անկէ կ'անցնէր:

Ազնիւ սրտի արգասիի է անշահախմդրութիւնը:

73. ՓՈՔՐԻԿ ՍՆԱՓԱՌԸ

Աննափառ մը կար փոքրիկ,  
Հազիւ վեց էր իր տարիք,  
Օր մը ըստ իր միտքէն  
«Մեծ պարոն մ'եմ ես արդէն:»

Վեհ քայլերով գընաց ան,  
Առաւ պապուն գաւազան,  
Եւ հօրը մեծ գլխարկին  
Մէջ թաղուեցաւ կիսովին:

Երբ դուրս ելաւ, փողոցին  
Քարերն իր տակ դողացին .  
Նա մեծ մարդեր բարեւեց  
Իր տարիքովն հաղիւ վեց :

Ծնյորդները փողոցին  
Քահ քահ մըն է փրցուցին ,  
Ըսին. «Գլխա՛րկ պառուական ,  
Ո՞ր կը տանիս այդ տըղան»

Ուրիշին ունեցածով թէ որ պարծենաս,  
ծաղրելի կ'ըլլաս :

#### 74. ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ԶԱՅՆԸ (\*)

Կենդանիները կը հանեն այլ եւ այլ ձայներ  
որոնք տոտրեր անուններ ունին. Այսպէս՝ շունչը  
կը հաջէ, քածը կը կաղկանձէ, ոչխարը կը մայէ,  
այծը կը պապաջէ, կովը կը բառաջէ, եզը կը փչէ,  
ձին կը վրնջէ, էշը կը դռայ, գայլը կ'ոռնայ, արջը  
կը մումոայ, փիղը կը դոչէ, խոզը կը կանչէ, ա-  
ռիւծը կը մնաչէ, կատուն կը մշաւէ, վագրը կը  
խոնչէ, հաւը կը կարկաչէ, գորտը կը կոնչէ, ա-  
րագիլը կը կափկափէ, աղանին կը մնչէ, օձը կը  
սուլէ, կոկորդիլուրը կ'աշխարէ, թութակը կը խօսի,  
այտոյտը կը գեղգեղէ, սոխակը կը գայլայէ, ճընճ-  
զուկը կը ճռուողէ, ճանճը՝ մեղուն և եղնակը կը

(\*) Տե՛ս ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՍԸՆԹԱՅՔ, էջ իր, Հրահ.  
Ա. եւ էջ լդ. Հրահ. Ա.

բզզան։ Մարդ միայն իր միտքը կը յայտնէ խօս-  
քով. ան միայն գիտէ իմաստ մը տալ իր հանած  
ձայներուն։

Փառք տանք Ասումոյ՝ այն ամեն քարիֆներուն  
համար զորս պարզեւած է մեզի։

Ամեն մարդու համար թնութիւնը անձայ-  
րածիր աշխարհ մ'է ուր մշածութիւնը  
միշտ ուսանելիք կը գտնէ :

#### 75. ՕՐՈՐ ՄԱՆՆԻԿԻՆ

(ՄԱՅՐԸ ԿԵՐՊԻ)

Քունն է եկեր իմ Մաննիկիս  
Առնեմ օրիեմ մէջ իմ գրկիս,  
Պատմեմ վէպեր աղանելիս,  
Մինչեւ տանի քունն իմ զաւկիս .

Լոյն է ծագեր, ատենն է ուշ,  
Ալ ծանրացեր աչքն իր մեղուշ,  
Երգեր ըսեմ անուշ անուշ,  
Թողլ քընանայ հոգիս մուշ մուշ :

Հանգչի գլխիկն իր ոսկեհեր,  
Սիրտիս վըրայ ուր կայ իր սէր ,  
Շոյեմ սամոյը քնքոյշ մազեր ,  
Թողլ ոսկեղէն գան երազներ :

Օրօր օրօր, Մաննիկս աղուոր,  
Դուն մեր պլսակն ես փառաւոր,  
Օրօր օրօր, սրտիս հատոր,  
Հայր երկնաւոր տայ քեզ շատ օր:

Ննջէ ծաղիկն ի ծըզօտին,  
Ննջեն փոքրիկ գառներն հօտին,  
Գլուխը թեւին տակ՝ մէջ բոյնին  
Ննջէ հեղիկ եւ աղաւնին:

Նիրհէ, դուն ալ իմը թռչուն,  
Համբոյրիս տակ տանի քու քուն  
Հանգչիս խաղաղ մինչեւ առտուն  
Սոխակին հետ արթըննաս դուն:

Ի՞նչ բաղդառութիւն է մանուկին համար  
Վայելել մօր ինամբները եւ զարգանալ  
անոր հոգածու եւ զորվաշից հակո-  
ղութեան տակ:

### 76. ՅԱԿՈԲ ԵՒ ԿԱՏԱՐԻՆԵ

Յակոբ գէշ կերպով կը վարուի կատարինէ  
անուն սպասուհին հետ. շարունակ անոր հետ  
կ'իյնայ և կը փափաղի որ իր ծնողքը յանդիմանեն  
կատարինէն:

Օր մը, Յակոբ սենեակին մէջ առանձնացած  
է՝ իր գասերը պատրաստելու համար. բայց, փո-  
խանակ աշխատելու, պատուհանին առջեւ կը նստի,  
և կը նշմարէ որ կատարինէ կը խօսակցի Մարիամ  
անուն դրացի աղջկան մը հետ:

Կը սկսի պոռաւ. «Դարձեալ կը շատախօսե՞ս,  
կատարինէ, ի՞նչ կը պատմես Մարիամին:

— Քեզի համար կըսէի թէ ծոյլին մէկն ես,  
այնպէս որ՝ փոխանակ գրասեղանիդ առջեւ նսակի  
աշխատելու, պատուհանին առջեւ նստած՝ պարապ  
ժամանակ կ'անցընես:»

Դրացուհին կը ծիծաղէր. բայց Յակոբ չէր  
ծիծաղիր:

Ուրիշները ծաղրելը փորդութիւն է:

### 77. ԼԱՐՍՆՑՈՒ ԿՈՅՍ

Հարսնիքի օրն այլ եւս հասաւ,  
Մըկօ աղբար հարսնառ եկաւ,  
Որմէ խնդրեց կոյս հարուցնցուն.  
— «Պարո՞նտատցուս, զիս քուկին տան  
դեռ չի տարած, ա՛հ, տա՛ր հետ քեզ  
երուսաղէմ՝ որ ըլլամ ես՝  
Համի հարսնուկ:»

Յետոյ վիրապ, էջմիածին՝  
Որ ըլլամ ես փառօք կրկին  
Հանում հարսնուկ :

Յետոյ վանքը՝ սուրբ կարապետ՝  
Որ ըլլամ քեզ երախտագէտ  
Տիկին հարսնուկ :

Ու ետքն ալ Մուշ անկից ալ Սիս՝  
Որ ըլլամ ես փառքը փեսիս,  
Խաթուն հարսնուկ :

Խօսքը կտրեց պարոնտատցուն .

— «Ելեր եմ ես, Պղջիկս, իմ տուն  
Տանիլ ըղբեզ դուն ելեր ես  
Զիս հանելու իմ տընակէս :

Կեցիր բարով շէ՞ն կեցիր, շէ՞ն ,  
Ինձ հա՛րս պէտք է, հա՛րս տընաշէն ,  
Ո՛չ թէ աղջիկ  
Շատաշըջիկ »

Զեր արեւուն, ո՛հ, ես մեռնիմ,  
Զեր ոսներուն ես կը փարիմ,  
Ա՛յլ իմ ազնիւ կոյս աղջիկներ ,  
Տիտիկ ըրեք դուք ձեր տեղեր .  
Սրտով, հոգւով նայեցէք դուք ,  
Ըլլու հաճի, հանում հարսնուկ :

Պէտք է ցերւ սիրով կապուիլ ընտանեկան  
կտորին :

## 78. ՀՈՄԱՆԻՇ ԲԱՌԵՐ

Կան բառեր որ իրարու մօտ նշանակութիւն  
կու տան, ինչպէս, բանւոր - գործաւոր, աւագ -  
մեծ, որմ - պատ, մատեան - գիրք, փաճառել -  
ծախել, ննջել - նիրհել և քնանալ, երերցնել - շար -  
ժել, պոչ - ագի - տտուն և գէս, կողմ - կոյս և  
դի, իղձ - փափաք և տենչ, ընծայ - նուէր և  
պարգեւ, ուրախութիւն - բերկրանք - ցնծութիւն  
և խնդութիւն, ձեւ - եղանակ - ոճ և կերպ, ա -  
կումք - ժողով - կաճառ և գումարում, երանգ -  
գոյն և թոյր, հովանի - շուք և ստուեր, շիթ - կա -  
թիլ և կայլակ, տապան - գերեզման և շիրիմ, ձի -  
րան - մադիլ և ճանկ, որկոր - կոկորդ, ոտնաման -  
կօշիկ և ոտից, ծուղակ - թակարդ, աւիշ - թա -  
րախ, վախճան - վերջ, տուժել - վնասել, ասր -  
բուրդ, ազդ - ծանուցում, ամբոխ - բազմութիւն,  
և այն : (Հոմանիշներու վրայ անիս հրահանգներ  
կան Երրորդ Վարժութիւն Մանկանցի մէջ:)

## 79. ՀՈՎԻՒԻՆ ԵՐԳԸ

Ես բարձր լեռան սուրբ սարի վըրայ  
Նստած՝ կ'արածեմ, Տէ՛ր իմ հօտերը ,  
Գիշեր ու ցորեկ քու տեսքիդ կարօտ  
Խաղաղ կը սպասեն իմ ոչխար, իմ հօտ :

Արդեօք կը լինի՞ որ ըզբեղ մի օր  
Տեսնեմու սիրեմ որպէս գըթոտ հօր։  
Արդեօք կը լինի՞ որ մի օր դուն դաս,  
Իմ վրանիս մէջ բարի հիւր դառնաս։

Ո՛վ Տէր, իմ վրանս երբոր դուն հիւր դաս,  
Եւ բարի ողջոյն սիրով ինձի տաս,  
Ոտքերդ կը լուամ ջրով՝ պաղ, յստակ,  
Քեղ հանգիստ կու տամ իմ վլրանիս տակ։

Ինչպէս Արբահամ ծերունի հայրիկ,  
Կը հիւրընկալեմ քեղ, Տէր իմ քաղցրիկ,  
Քեղ համար կը զոհեմ գառըն անարատ  
Կը խնկեմ բուրում աշխարհ արարած։

Կաթ, սեր, կարագով կը կազմեմ սեղան  
Եւ ծաղիկներով կը զարդարեմ զայն,  
Քեղ կը խցընեմ մեղրի օշարակ,  
Կ'ածեմ իմ սրինգով երդ քաղցրանըւագ։

Թարմ շուշաններով՝ կարմիր, ըսպիտակ՝  
Քու գլխուղ համար կը հիւսեմ պլսակ.  
Ասրով իմ գործած փափուկ պատմուճան  
Տէր, քեղ կ'ընծայեմ իմ սէրիս նշան։

Ինձմէ կը հեռանաս, Տէր, Դուն դոհ սրտիւ  
Եւ «Մ'նաս բարով, կ'ըսես, հեղ հովիւ»:  
Քեղ կ'առաջնորդեմ մինչ լեռան կատար  
Եւ համբուրելով կը դնեմ ճանապարհ։

Այց ըրէ մի օր այս սուրբ մարգաստան,  
Այցելէ՛ ինձի, Տէ՛ր իմ պատուական,  
Զի, առաջուընէ գու հովիւներին  
Էկը պահապան եւ պաշտպան վերին։

Միթէ ես՝ խեղճուկ հովիւը՝ նոյնպէս,  
Չունի՞մ այնքան չնորհ որպէս Քոյդ Մովսէս։  
Միթէ Աբրահամ, յսահակ և Յակոբ  
Միայն սիրելի եղան քեղի մօտ։

Բարի հովիւը իր անձը կը նորիրէ իր  
ոյխարսերուն։

## ՅՕ. ՄԻԱՄԻՏ ՈՐՍՈՐԴԵ

Միամիտ քաղաքայի մը, որ իր ունելիէն զատ  
ուրիշ զէնք չէր դործածած, որսորդութիւնը ընել  
ուզեց։

Ոմէն անգամ որ որսի կ'երթար, ձեռնու-  
նայն կը գառնար, Յր մը շատ յոգնած կը վերա-  
դառնար, երբ ճամբան կը հանդիպի տղու մը որ  
ողջ ճագար մը կը տանէր։—Լա՛ւ, ըստ ինքնիրեն,  
այս անդամ որս պիտի ունենամ։

Ուստի ճագարը կը գնէ, չուան մը կ'առնէ, մէկ  
ծայրն անոր ոտքին կը կապէ և միւս ծայրն ալ  
ծառի մը ոստին, Յետոյ քանի մը քայլ ետ ետ կ'եր-  
թայ, նշան կ'առնէ և հրայանը կ'արձակէ. գնտակը  
չուանը կը կտրէ և ճագարը կը փախչի բոլոր ուժով։

Յ1. ՊԱՏՈՒՀԱՆԻՆ ԱՌՋԵՒ ՀԻՒՐ ՄԸ

իր կըտուցը պատուհանին  
Զարնելսվ նա կ'ըսէ «Պի՛կ, պի՛կ,  
Գիտէ՞ք, որքա՞ն ցուրտ է քամին,  
Ո՞չ, չէ՞ք բանար ինձ մէկ պահիկ:  
Զիւնը ծածկեց դաշտ, ձոր ու լեռ,  
Ո՛չ կեր մընաց, ո՛չ ալ բունիկ.  
Պնօթի եմ ու կիսամեռ,  
Բայէ՞ք, խնդրեմ բարի՛ մարդիկ»  
Զայն ներս առին բարի տըղաք,  
Անոր տըլին բոյն մը և կեր.  
Այս ամէնուն ալ փոխանակ  
Թուշունն երգեց ուրախ երգեր:  
Բայց երբ ծագեց գարնան արեւ  
Ան ա՛խ քաշեց դրսի կեանքին.  
Դուռը բային — վերջին բարեւ—  
Բաց օդի մէջ թըռաւ կրկին:

---



---

Յ2. ԿԱՐԿԱՆԴԱԿԸ

«կարկանդակէս դուն ալ կ'ուզե՞ս, ըսաւ փոք,  
ըիկ կուսիս իր մեծ քրոջը՝ Մարիամին:  
—Ո՛չ, չնորհակա՛լ եմ սիրունիկս. ո՛րչափ ազ-  
նիւ ես»:  
Լուսիս՝ այս յարդական խօսքը լսելով և այս-  
չափ գիւրագնի «ազնիւ» կոչուելով՝ շատ գոհ եղաւ:

Միեւնոյն նուէրն ըրաւ նաև իր պղոխի քրոջ՝ Ման-  
նիկին:

—Դուն ալ կ'ուզե՞ս . . . :  
—«Հարկա՛ւ կ'ուզե՞մ», պատասխանեց Մաննիկ:  
կուսիս քիչ մը զարմացաւ. կը կարծէր թէ  
Մաննիկն ալ իր մեծ քրոջը պէս պիտի ընէր եւ  
չպիտի ընդունէր: Այլ սակայն իր կարկանդակէն  
մաս մը տուաւ անոր քիչ մը դժկամակութեամբ:  
Մինչդեռ Մաննիկ կ'ուտէր իրեն տրուած  
կարկանդակի կտորը, Լուսիս կ'ըսէր ինքն իրեն.  
«Մաննիկը ազնիւ չէ, իմ կարկանդակս կ'ուտէ»:  
Ի՞նչ տեսակ առատաձեռնութիւն է կուսիայ-  
ինը:

---



---

Բան մը նուիրող՝ պէտք է արտանց նուիրէ  
եւ զոհ ըլլայ՝ երէ ղնդունոփ իր նուերը:

---



---

Յ3. ԱՌՈՒԱԿԸ

Գըգըլ գըգըլ սահելով՝  
Առուակը հեղիկ,  
Դալարաւէտ ափն ի վար  
Մըզէ իր ալիք:  
Ծաղկին, խոտին համբոյըներ  
կու տայ հըրայքոս  
Անուշ գեղգեղ կը լըսուի  
իր ափերուն մօտ :

Գըլգըլ գըլգըլ կը սուրայ  
Զուրը պաղպաջուն  
Եղերքներուն խոտին վըրայ  
Տղաքը կը զբօսնուն.  
Խիտ ոստերն են ծառերուն  
Անոնց հովանին  
Եւ ձայնակից երգերուն՝  
Զովաշունչ քամի:

Չունին անոնք ո՛չ նախանձ  
Ո՛չ հոգը կեանքին  
Վայրկեանները ոսկեզօծ  
Զըւարթ կը սահին:  
Զինջ վըտակին ալիքներ  
Ոնոնց կեանքին հետ  
Արագ արագ կը փախչին  
Ու չեն դառնար ետ:

Զըւարթ ու խօ՛լ քըրքիչներ  
Տղոց են բաժին:  
Եւ մըրմունջներ հեղասահ՝  
Երգն են առուակին,  
Մին կը փազէ դէպէ ծով  
Անե՞զր, անսահման,  
Օր մ'ալ տի դայ որ դաղըին  
Երգերը մանկան:

ՍՄԻՒՏ ԳԱԼԻԹԵՍՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0264767

# ԴԱՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Հ. Բ. Ա. Տ. Ա. Կ. Ո. Ի. Ի. Խ. Ե. Բ. Բ.

Դահնիկան

	Տօրդ Տիպ	Գ
1. Ա. Պատմութիւն Մանկանց	Տօրդ	4
2. Բ. " "	Տօրդ	5
3. Գ. " "	Տօրդ	5
4. Տառական Քերականութիւն	Տօրդ	2
5. Եւգանցիչ Գաղըքրացք	Տօրդ	3
6. Նոր Փուլջ, տօխուր. Հաւատածոյ	Տօրդ	3
7. Փաստի, պատկերազարդ	Տօրդ	1
8. Երեսոց Փուլջ	Տօրդ	6
9. Գործն. Ընթացք Շարադրութեան	Տօրդ	3
10. Բանակի Շարադրութեան	Տօրդ	8
11. Շնէկարան Հայ լիգուրի	Տօրդ	2
12. Սիցրանք Համաձայնութ. I. Շարադրութեան	Տօրդ	3
13. ALPHABET FRANÇAIS, Տրկիճ Սարբիճի	Տօրդ	2
14. Տառ. Ընթացք Կոօնք, Բ. Թիմ. Առանձնակի	Տօրդ	2
15. Պատկերազարդ Այրինարան [նու ոնդ]	Տօրդ	20
160 հարք 25 դր.		
16. Յայտազիր Գալրին Գործակալութեան	Տօրդ	2
17. Խաղկանակ Հաւատածոյ, միջն օրշան	Տօրդ	4
18. Կորուավառութիւն, գրք Ե. E. Whitepe	Տօրդ	5
19. Առածառասուն Հ. Պետէհանի	Տօրդ	5
20. Համառօս Կրօնոգիւնութիւն. Ա. Հարկինանի	Տօրդ	3
21. Արժի Ճայիր, Խերուտնեն	Տօրդ	5
22. Դուռը Հայ մանակնեռուն, Ա. Գալրինի	Տօրդ	1.20
23. Պատմաւակալութիւն Աղջիկնեռու, մասով 4.դր.	Տօրդ	3
24. Ճայի, գրտորիննեռու վրայ դասե, Գ. Անդրեասոն	Տօրդ	3
25. Պատմաւակալութիւն Պատմինեռու, Վաւսիկ 4.դր.	Տօրդ	3
26. Բիկրմէն լրացիր, տառեկանը	Տօրդ	100
27. Ավարտեացութիւն Օսմ. Պայուրութեան, Գ. Խ.	Տօրդ	2
28. Ենրու սիթներ, Ցակրբնան	Տօրդ	5
29. Տող Կրօնոգիւնութիւն, Ա. Վ. Վ. Ապանունի	Տօրդ	5
30. Փուլջ, մեջնական գրութիւն	Տօրդ	5
31. Առաջնորդ Մ. լուրի, Ա. Վարժականան	Տօրդ	5
32. Խվանձնիթի, Լուսիլու, Տ. Լ. [թիրու Հ. Ռիտովի կողմէ]	Տօրդ	5
33. Օսմ. Տաղապարիւն, Ա. Կուրեյինան	Տօրդ	5
34. Նոր Գուրգ, Թ. պրակը (փարախ ծալիք)	Տօրդ	35
35. Եղարեւեական „Նոր Պարու”ի	Տօրդ	5
36. Լիսիատառ Գրացուցիք	Տօրդ	10
37. Մազմանազ Քեխս. Վարդապետութեան, Ա. Մանուկինան	Տօրդ	4
38. Համբիկանա Բարոյագիւնութեան	Տօրդ	6
39. Արժի Խուզե, Թ. Թեղենին և Տօդիթո	Տօրդ	5
40. Աղջեցոյ Գ. Վարժականան, պատմակնեռու համար	Տօրդ	5
41. Իւազիսութիւն Համառօս (մասնագուան ոնդ)	Տօրդ	3
42. Nouvelle Méthode, II. Livre, par Անո. Զատինկ	Տօրդ	5
43. Բացաւութիւն Ա. Պատմազի, Կռ. Պահ.	Տօրդ	5

Հայոց ԱՄԲԱԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

Խաղաղական խան. Այրինի կ. Պոյին